

76. Եկաւ տուն, Դաւիթ էսաց.—Խրեօխապէս, ձե խամամէկ պաղպլտէ սոլ ըի, մէկ պաղպլտէ կոռ՝ ըի:

Յեօվան գինաց, առզց ըերեց:

Խըլիւսիւն յըմեն մարդ ուրբնց գետանիս տոքն, ըերեն գարկեախի զիւս, Դաւիթ զգեառնիր ժողվարեց տը տանը ոտր: Մարդիր որ ափսան զԴաւիթ, ըսըն:

—Յեօվան, վալա<sup>2</sup>, Դաւիթ տսպանի զգեառնիր:

Յեօվան էսաց.—Դաւիթ, մինք գրկեց ինք, գեառնիր չոպանիս, սըլամաթ<sup>3</sup> տա՛ր, սըլամաթ ըի յէվարըն:

—Խրեօխապէս, կըսը Դաւիթ, մակեար իո ծուռ իմ, զգեառնիր իո շամ խօրոտ կը պախիմ:

### Գ.

77. Դաւիթ զեառնիր կառնը կը տանը կը տանը, ըանձր սար մը կայ, Էն տես էղա սարն էլ շամ ճանավար կայ, մարդ չի-կըշնընայ էղա սարը մալ տանը, որ Էնքամ ճանավար<sup>4</sup> կայ:

Դաւիթ զԳեառնիր կը տանը, խասնը Էն սարը:

Դեառնիր կէրէծան:

Դաւիթն էլ ինչ կէնը, կան կգեայ վուր առջ ըռասա կգեայ, ափելեօվ-տփելեօվ կը ըիսի գեառնիրիւ մէջ, զէլ ըռաստ կգեայ, կը ըերե, մտուցի գեառնիրիւ մէջ. ազուի՛ս կը տիսնայ, ըերե մտուցի գեառնիրիւ մէջ. լպըսարակ կը տիսնայ, կը ըերե, մտուցի գեառնիրիւ մէջ:

Նատ կը ժողվարի ճանավարքարեց, կը ըերե, կընը մէջ կան կգեայ: Էնու յախուն չըն կշխընայ մէկ մէկը կպնը:

78. Կէս օրին Յեօվան խաց կը տանը, կերթայ սարը, կը մօտիսանայ, կը տիսնայ գեառնիր ինչքամ շատ ին, կերթայ, կը մօտանայ, կը տիսնայ առջիր, գէլիր գեառնիրիւ մէջն ին, կը վախենայ, կանչը.—Դաւիթ, Դաւիթ, էրե՛, քիւ խաց տա՛ր:

79. Դաւիթ կգեայ, կառնը խաց ու կըսը.

—Խրեօխապէս, էղա պալ<sup>5</sup> ուլիր ըծը շատ կը չարչարըն: զիւ կը կամինաս, իո Էնա ուլըն զարկիմ:

Յեօվան էսաց.—Քե խրաման տըլը, զարկ:

Դաւիթ զխաց առց, զինաց:

80. Էղա լպստքակ գեառնիրիւց ընկեաւ զիւս, փախաւ:

4 Դաւաղան, զլուխը կոր: 2 Թրը—Վալլահ=Աստուած վկայ, Աստուծով: 5 Թրը=Աղջ առող: 4 Թրը=Դավան: 3 Թրը=Զարանըմի:

Դաւիթ կոռ սկնայ անթեօրկից<sup>1</sup>, գպաւ լպսարակուն խաւար փառչաւ<sup>2</sup> էրաց:

81. Յեօվան ի, կդեայ քեաղաք. էդա մարդիրիւն կը թամբիսի<sup>3</sup>. «Դռնիր շինէք, Դաւիթ շատ ճանավարքիր լցիր ի գեառնիրիւ մէջ, գեառներաց խիտ կը թիրի քեաղաք. զիւ չէրթէք գեառնիրիւ յառէջ. Դաւիթ տըռէկի, գեայ տուն. որ կդեայ տուն, խարամ կերթայ, խալալ կը մնայ. որայով ձի գեառնիր տարէք»:

82. Յեվարըն Դաւիթ էդա գեառնիր կը թիրի գարկեալսի զիւու, Են աեզ կը քեօւա. — էկէք, ձի գեառնիր տարէք. վիր քսան էք, քեառսուն էրիր իմ. վիր յիսուն էք, խարիր էրիր իմ. վիր խարիր էք, էրիր իմ էրկու խարիր. ձի գեառնիր էոքամ շատացրցիր իմ վրէ զիւք չըք կդեայ, ձի գեառնիր տանը:

83. Մարդ չի կշխնայ գեայ զիւու:

Յեօվան կընը տանըս, կանչը. — Դաւիթ, Դաւիթ, զիւթեօզ, էրի, թեօզ էրի:

Դաւիթ կըսըկի, կդեայ տուն:

Որ կդեայ տուն, խարամ կերթայ, խալալ կը մնայ:

Յըմեն մորդ կերթայ, զիւք գեառնիր կը տանը:

84. Յեօվան կը տիսնայ Դաւիթը սօլիր ցվրկիր ի, մառցիր ի կոռ, բերեկ կդեայ:

Յեօվան կընը կերթայ քեաղըը մարդիր կը ժողուի.

— Իս չըմ կերի օրէն մէ մէկ սօլ տայ Դաւիթըն, Էն էլ պողպարէ սօլ. էդա սանիյաթ բամ չի, յիւրըշ սանիյաթ դնինք:

85. Մարդիւ մէկ կըսը. — Մէկ նիտ անեզ շընի, տու Դաւիթըն, թըզ էրթայ գաշաիր, ճնճիւզ սպանի. ճնճիւզ չար կընը, շամ կը թռնը, Դաւիթ խիտ շամ կը չարչարուը չիւք յեվարըն, կդեայ տուն, կը քընի զինճ:

Յեօվան էկաւ. մէկ նիտանեզ շընից, տուից Դաւիթըն.

— Դաւիթ, էսաց, ըս տարը մի կավրմէն<sup>4</sup>, մի միսը պակաս ի, էդա նիտ անեզ քի խամա թիրիմ, որ զիւ էրթաս գաշտիր, ճնճիւզ սպանիս, բերիս, յըրարիւ խիտ կուտինը:

86. Դաւիթ կընը, նիտ անեզ կառնը, կերթայ գաշտ:

Ճնճղտիրուն կը զանի, ճնճղտիր կը փալսնին, կը մտնըն մէկ կուրկը արտը մէջ:

Կուրիկն ի, շամ ուսի, բանձրացիր ի, մարդ չկէրի մէջ մտնի:

1. Քցել, նետիլ; 2. Թըրը=Դամին, կտոր; 5. Թըրը=Պատուիրել ապարիլ; 4. Թըրը=Հիմած միս, ճմուռան համար պաշար. Սուրմալուայ խոյեցիր ասում են զայլայ:

Դաւեիթ տըսաւ ճնճղուիր յըմեն լցուան ժանչ կուրկը արտը, զինքն էլ գինաց, մտաւ կուրկը արտը մէջ:

87. Պառաւ ըլաւ գինաց տոտւ, ուր Դաւեիթ ընկի կուրկը արտը մէջ, էսաց.—Դաւեիթ, կըսեօղ քի տանը, վրէ դեւ ընկիրը իմ կուրկը արտը մէջ.

Էսաց.—Պառաւ, ճնճիւղ կոպանիմ.

Էսաց.—Ո՞ւ կըսեօղ քի տանը, կըսող քի տանը:

Էսաց.—Պառաւ, վրէ կըսող տանը, իս ինչ իմ էրի:

88. Էսաց.—Էդա տասնըխինդ տարը կայ, Էդա Արև սարը քիւլիւր պատան՝ ի քեաշիր, Էնքամ ճանավար, վիրու ուխա չարնիր, ուր վիրուց զինք կը թալի Էն պատանը մէջ, Էլ չի կըրի զիւս ըլուը: Դաւեիթ, կդեաս, ճնճիւղ կոպանը, ճնճիւղ մէջ ինչքան միս կայ, գինա Արև սարը մէկ-տաս խառ վիրու ուխա չար քի, էրա կուլրմա, հա՛ կի, հա՛ կի, իսկի չի խլու<sup>2</sup>:

—Պառաւ, կըսը Դաւեիթ, Արև սարը ո՞ր տեղն ին:

—Գինա՛, Յեօվանին էսա, կը տանը քի, Նշանց կարայ:

89. Դաւեիթ կդեայ տուն, կըսը,—Խրեօվապէր, լիւսիւն խիտ քի տէրթանք Արև սարը, վիրու ուխչար տը սիրինք, ճնճիւղ ինչ ի, մէկ փրթիւծ ի, էդա ճնճիւղ զըսով մինք ինչ տը կշտանանք, իմ խէր էդա սորը էուամ վիրու ուխչար պանս ի էրիր, գրիր և ըռնատուն<sup>3</sup>. Էրթանք, բերընք, մի խամա Էնինք կավրմա:

90. Յեօվան էն տէ տուշունմիշ կըրնք, կերթայ քեալքը մարդիրիւն մօտ, կըսը. —Իո չըմ դաի, Դաւեթըն ո՞րն ի շանց տուը, յէս օր Դաւեիթ յիմ վերայ զուռիր ի, կըսը. «Տէրթանք սար, իմ խէր վէրու ուխչար պանս ի էրիր, տէրթանք, բերընք»:

91 Էդա քեալքը յըմեն մօրդ կըսը.—Յեօվան, ուր գիւ էրթաս, մինք էլ տը գետնք, Էն տէ թամաշա էնինք. Էն տէ մկայ ջեւջ-ջեւջ առջիր կան, գէլիր կան մէջ, շատ վէրու ուչ-խար էլ կայ մէջ, տանանք, Դաւեիթ ինչզ կոպանի էդա վիրու ուխչարքիր:

92. Խըլիւսիւն յըմեն ժողվան, գինացըն Արև սար. տուան սարը մէջ շատւաւը ճանավար կայ. լցուած ի պատանը մէջ:

Դաւեիթ ըրշկաց-ըրշկաց, Էսաց.—Մօտ մի՞ք գեայ, իս չըմ թուզնք գիւը զանիր, էդա իմ խօր բռնաւութիրն ին, իմ խէր ըռնիր ի, իս գիււու բանամ, յըմեն խանիմ գիւս, նուր գինացէր, ո՞ր կարըն ի, յիւրըշ տեղ սպանէ:

93. Դաւեիթ զպատը մէկ տեղ կը քեանդի, ճանավարքիր յըմեն զիւս կը խանը, կըսը.—Դէ, գինացէր, ո՞ր կտրըն ի յիւր խամա սպանի:

1 Պարիսպ: 2 Վերչանալ, պրծնել: 3 Բանտ:

94. Զինըն էլ հալաւ<sup>1</sup> ընկե սարը մէջ, կան կգեայ սարը  
մէջ, քեարը տակ, ծառը տակ, հա՛ կան կգեայ:  
Աըսը.—Զըլնը մէկ ճանալար քնուկ ըլնը, մեղք իւ  
է՛ն էլ կը խանի դիւս, կերթայ:

Ե.

95. Դաւիթ կը մ'նայ չիւր յէվարըն. յէվարըն էդա քեաղ-  
քը մարգիր յըմեն գարձան, էկին տուն:

Յեօվան էսաց.—Դաւիթ, կայնը՝ մի՞նք էլ էրթանք տուն:  
Դաւիթ էսաց.—Խըօխսպէ՛ր, իմ խէր էս տե շատ ի կան  
իկի. էսա գշեր կը մ'նամ էսա տեղ:

96. Էսաց.—Դաւիթ, մարգ գշեր գիւս չի մ'նայ. գշեր  
կերթայ յիւր տուն. տեսար, էդա քեաղքը մարգիր յըմեն գիւ-  
նաց. մինըն էլ աերթանք մի տուն.

97. Էսաց.—Խըօխսպէ՛ր, տիսը իմ խօր տեղրանքն ի, իս էսա  
գշեր էս տեղ կը մ'նամ. որ գիւ կուզըս, գիւ գինա տուն.

—Դաւիթ, էսաց, որ գիւ կը մ'նամ, իսն էլ կը մ'նամ:

98. Մնաց. յիրկիւն Դաւիթ շոտ քնաւ, Յեօվան մ'նաց  
նսառուկ. չի կշխի քընի:

Յեօվան դԴաւիթը չուխը փէշ ժողվրակց գեօղառուկ, բիրեց,  
գրեց յիւր գլխի տակ, գլեկօս կայիմ<sup>2</sup> գրեց Դաւիթը փէշը վե-  
րայ.—որ գշեր Դաւիթ ըծը չմուզնի քընը մէջ, ընը էրթայ:  
Յեօվան քընաւ:

99. Դաւիթ կէս գշերըն ագախաւ, ըլաւ նստաւ:

Դաւիթ ըրշկեց. զանտու<sup>3</sup> մէկ կրակ իրիւաց:

Ըլաւ տը կանգնէր. ըրշկեց որ չուխու փէշ, խրեօխսպէ՛ր  
գլեկօս գրեց ի վերայ, քընիր ի:

Զինըն էլ դանակ խանից, գրեց յիւր չուխու փէշը վերայ,  
կրակց. չուխու փէշ մ'նաց Յեօվանը գըլխիւ տակ:

100. Դաւիթ ըրշկեց էն կրակ, գինաց:

Գինաց, խառաւ էն կրակը մօտ ըրշկեց կրակ չէր.

Մարմար քեար էն տեղն էր. քեար պատռիր, լիւս կա-  
մար վերայ կանգնիր:

Դաւիթ զիւր նիտ անիդ թալից, էդա մարմար քեարի  
շիւրս բիւրիւր ճղըզ<sup>4</sup> քեշից, նշանից, գարձաւ էրի<sup>5</sup> խօրօխսպօր  
մօտ:

1 Թրը.—Դեռ եւս տակաւին:

2 Թրը.—Պինդ:

3 Հեռուից:

4 Թրը.—Գիծ:

5 Ելաւ:

Արեօխապէր հալա քնուեկ ի:

101. Դաւիթ Էն տե խաղ էսաց.

— Խէրախիւտ խրեօխապէր, վեր ելե, վեր ելե,

Խէրախիւտ խրեօխապէր, խէր չունիմ.

Երա խէրութին, էրա խէրութին.

Խէրախիւտ խրեօխապէր, վեր ելե, վեր ելե,

Մարմար քեար պատռիր ի,

Լիւս կամար վերայ կանգնիր ի:

Խէրախիւտ խրեօխապէր, վեր ելե, վեր ելե,

Խէրախիւտ խրեօխապէր, խէր չունիմ.

Երա խէրութին, էրա խէրութին.

Մարմար քեար պատռիր ի,

Լիւս կամար վերայ կանգնիր ի.

Ըծը խամա էնքան ուստա ճարի,

Ըծը խամա էնքան ուստակ ճարի.

Աւրբամթ օր խրմփութնք,

Նարամթ օր պատինք,

Յէզարին լլմացընք.

Կերակը պատարագ մէջ մատուցինք:

102. Խրեօխապէր բլաւ, նոսաւ.

Խրեօխապէր գիտէր վուր Դաւիթը խռով մէկ էր, էրկու

չէր էնիր: Ապա Յեօվան կը լուիր էնու խռովիր:

— Դաւիթ, էսաց, էրի, էրթանք տնւն, ուստակ ճարինք.

Դաւիթ կըսը. — Իս տէրթամ մարմար քեարը մօտ, իս

տուն չըմ ի գեայ, զիւ շիւտ դինա, ուստէր, ուստակնիր ճամը-

նի գեայ, զիւ էլ էրի խիտքիր:

103. Յեօվան կըլնը յընգիւց կգեայ տուն:

Վուր կգեայ տուն, ուստէր կը ժողվրտի, ուստակնիր կը ժողվրտի, կըլնը կերթայ:

104. Ապա Դաւիթ ինչ ի էրիր. — Քընացիր խասիր ի էն

տե. յիւր նիտ անեղեօվ ժամատն խրմփութիր ի, խման քեա-

րիրն էլ յըմեն գրիր ի, պատ մէկ մէջք բարձրացընիր ի:

105. Խրեօխապէր կառնը ուստակնիր, ուստէր կերթայ:

Ուստէր կը տիսնան, կը զարմանան էն տեղ:

Սկուն շիւջ քեարիր բերես, զրես ի խման մէջ, զուր յը-

մեն ուստակնիր մէկ տեղ ժողվրտին, չըն կէրի էն քեարիր բերըն:

106. Ուստէր կը կանգնըն պատը վերայ, Դաւիթ էն շիւջ

քեարիր ձեռ կտայ, վերցի բերի՝ կը դնի ուր տեղ:

Պնչ ուստակնիր կէրին էն քեարիր բերըն, ոնչ ուստէր կէրին

վերցին տեղ դնին:

Սարակներն էլ էնա պոտիկ քեարիր կը բերին, ուստիշ  
կտան ջեւջ քեարիրիւ բեւլիւր:

Դըլ<sup>1</sup> կը չնին, կտան ուստին, գիլն կը զանէն բեւլիւր:

Զիւր մութ կտայ էդա եղեկեցին կը գրլին կը լմացըցըն:

107. Յեվարըն Դաւիթ կըսը.—Խէրախիւտ խրեօխպէր.  
Խէր չունիմ, էրա խէրութին. էդա ուստէցներու հախ<sup>2</sup> տու,  
էդա սարակներու հախ տու, առանցի հախ մի՛ թուղնի:

Որ չկայ էլ, յեւըըշ տեղից փուխ տու. իմ վերայ գըրիւ:

108. Խէրախիւտ խրեօխպէր, էրա խէրութին, քեառսուն  
տէրտէր, քեառսուն սարկաւագ ըծը խամա ճամբխի գեայ,  
վուր իս խըլիւսիւն պատարագ աէնիմ:

Ժամու մէջ ի՞նչ պէտք ի, տէրտէրնիր գտին, խիտ բիրիս:

Յեօվան, էդա սարակնիր էկան տուն:

109. Դաւիթ զինք էն գըշիր մնաց ժամու մէջ:

Խըլիւսիւն վուր լիւսցաւ, էնու խրեօխպէր քեառսուն  
տէրտէր, քեառսուն սարկաւագ առըց տարաւ խասցուց, հախա  
արիւ ըըր գոլիր ի.

Մէկ շաբաթ Դաւիթ էնտե մնաց, պատարագ էրից. յեւը  
ժամու վերայ շատ խնդացաւ:

110. Զէն ընկեաւ քեաղքը մէջ, քեաղքը մարզիր շատ  
խնդացան, թէ Դաւիթ վանք շընիր իւ ժամու անուն կուծից<sup>3</sup>,  
գըից Բանձր Մարութայ Ասպարածին:

Էլաւ Դաւիթ էկաւ տուն, աէրտէրքիր, սարկաւագնիր  
թուղից ժամու մէջ:

111. Էնդիւց ժամունիչ մարդ ըլաւ, խապար տարաւ Մը-  
սըրայ Մէլըն թէ.—«Դաւիթ ջուջացիր ի, ուր խօր ժամ տուիր ի  
չնի, մկայ էղի քեաղքը թագաւուց»:

Մէլըն ի, հեն տե ուր մօր կըսը.—Մարէ, տիսար օր իս  
յէն օր կսպանէ Դաւիթըն, գիւ չը թուղիր, մկայ Դաւիթ ոկուն  
մարդ էղի. ոէ՛, գինա մի՛ թորի:

112. Մըրըը մէր կըսը.—Մէլըն, գիւ չըս ուղը քի ոկոն  
կըտրըն ախպէր ըլնը:

Կըսը.—Մարէ, իս տաճքի, էնի խայ, գիւր ըծը ախպէր ըլաւ:

113. Մէլըն կընը ուր կորըն մարզիր կը ժողուի:

Մէկն էն մարզիրաց գլխաւուըն էդա կուզ Բատին իր  
կըսը.—Մէլք, դիւ ըծը իրաւունք տաս, իս կերթամ Սասուն,  
կը բերիմ թալան.

Քեառսուն կարճ կնըկ կը բիրիմ, էրկանք աղան,

Քեառսուն յերկէն կընըկ կը բիրիմ, դէլա<sup>4</sup> բառնան,

1 Վաղարշապատում՝ տիլ=Տիղմ. ցեխ: 2 Թրը=Վարձ: 3 Օձից: 4 Թրը=Աւղու:

Քետևուն աղապ աղջրէ կը բերիմ արմագան,

ԶԴԱՆԻԹՅՆ էլ կոպանիմ, գլեօխ կը բերիմ:

114. ՄԷՐՋ էսաց. - ԿՇԵՎ Բատին, իրաւունք առ իմ քեւձեռ, մարդ ճամբիսի, եօթ տարուան խարճ ըի քի խամա:

Բատին ի, կըոր. - Իս կերթամ խարճն<sup>1</sup> էլ կը բերիմ, հալոթալան էլ կը բերիմ:

115. Բատին ի, կըոր խինդ խարիր կարըճ մարդիր կը ջիւկը, կառնը վուր տէրթայ վար Սասունայ:

ԿԵՐԹԱՅ Սասունայ կը մօտանայ, դաշտը մէջ չառարրիր կը զարկի, ուխտը մօրդ կը ջիւկի կը ճամբիս յառէջ զխարճ սիրի: Ուխտը մօրդ կառնըն ուխտ դէվա կերթան, վուր ուխտը տարուան խարճը ուխտը դէվա բիռ ուսկը բերըն:

116. Եղա մարդիր կերթան մատ Յեօվան, թէ. - Մըուըսայ ՄԷՐՋ ճամբիսի, ուխտ տարուայ խարճ կուզը:

Յեօվան Գաւիթից կը վախենայ, կըոր - Գաւիթ, յէս ոք իմ ոըրա ճնճղիւ մըս կուզը, գինա, քեանի ճնճիւդ ոպանի, ըի՛, իս ուտիմ: Գաւիթ կը խափի, ճամբիսի, վուր Գաւիթ չիմանայ: Խարճ գեօղտուկ տայ:

117. Գաւիթ էլի կերթայ պառւիւ կուրկը մէջ:

Պառաւն ի, կըոր կերթայ կուրկը արա, կը ախնայ Գաւիթ էլի կուրկը արար մէջն ի, կըոր.

- Ա՛խ կրեօղ քի տանը Գաւիթ. ախ կրեօղ քի տանը Գաւիթ, գիւ վրէ իմ կուրիկ սկնու կաւրիս:

Կըոր. - Պառաւ, վրէ ըծը կրեօղ կը զնիս.

Կըոր. - Գաւիթ, էկին քիւ խուր խիզինէն<sup>2</sup> կը չափըն, ուխտ տարուան խարճ կը տանին, քեաւոսուն խատ կարճ կնըկ կը տանին, քեաւոսուն խատ աղապ աղջրէկ կը տանին, գիւ . . . :

118. Գաւիթ էն տե, եավաշ, զայիմ կը ըռնը պառւիւձեռ:

- Պառաւ, կըոր, էրի՛, էրթանը, ըծը շանը տոնւ:

Պառաւ զԳաւիթ կը բերե, շանը կտայ էն յեօղէն, վուր յերկէն կնկտիր գրուկ ին, տանը կարճ կնկտիր, աղջրէտիր, շանը կտայ: Գաւիթ, ապա, պառաւիւ ձեռ զայիմ բռնիր ի, ձը թուզնը: Գաւիթ երիք յեօղի գիւռն էլ կը կուտուի, գունիր կը բռնայ, կնկտիր, աղջկտիր կը խանի գիւռն. - Իմ մէրիր, իմ քիւրիր, մէմէկ ձի տուն գեացէք, ըծը մէկ ջան կոյ, ձի ուղուրըն<sup>3</sup> ի, մի վախենէք:

1 Թրը. - Հարկ, ծախը: 2 Թրը. - Գանձ, զանձատոն: 3 Թրը.

Պատճառաւ, ճամար:

119. Դաւիթ պառւիւ ձեռ կը քեշի. — Պառաւ, կըսը, էրլ', իմ խօր խիզինի տեղ շանք տու, վուր տեղն ի, չափն կը տանին:

Պառաւ բերի ոկոն զատը կը կայնացըցի. — Դաւիթ, կըսը, իմ ձեռ թուղ, ամօթ ի, վուր ըս թուղնըս, շըմ ըսը:

Դաւիթ պառւիւ ձեռ թուղից, պառաւ էսաց. — Դէ՛, ահա՛, կեօ էնա ի:

120. Դաւիթ կդեայ, տիսնայ ի՞նչ, Յեօվան ջիվալը բերան ի բռնի, Վերդօ ել չափ առը, մտէ խիզինէն. վուսկըք չափը, կտայ: Ապա՛ Յեօվան տիսաւ, որ Դաւիթ էկաւ, խեղճ Վերտօ չտըսաւ: Մէկէլ տիսան Դաւիթը աչք յընկաւ վաւսկըք. կը բեռ ուայ Վերտօ մերայ: Վերտօ ոկուն կը վախինայ, կը քետքի ուր թունպան, սկնոյ կըշկայ Դաւիթ գլաք վերայ կայնուկ, կըսը. — Դաւիթ, մէկ զեր ել քեւ խէր իմ վերայ բեօւացիք էր. իս ցուիր էր իմ թունպան, զեւ ել ոկնայ բեօւացիք, իս ցուիր իմ թունպան:

— Դէ՛, յելի դի՛ւս, էսաց Դաւիթ:

Երկու խրեօխապէրն էլ կը վախենան, կըլըն դիւս կանգնըն:

121. Դաւիթ կդեայ, կը մտնի խիզինէն, էն վաւսկիք ի՞նչ չը՞ն չափած, լցիրիս ճիվալը մէջ: Դաւիթ հա կը լցը չափը ուռ ուռ վերայ, հա փէտ կտայ, թեմզցըցի, լցի տակ:

Էն Բատընայ մարդիր կըսըն. — Էգա մարդ ծո՛ւռ ի, խանէք դիւս, մի բիոնիր բռնէք, մինք տէրթանք:

122. Ապա Դաւիթ ըս թուղնը, խրեօխապէր էնու խապար տայ. համա չափ գըլսիւ մէջ կը զարկի. վուր կը զարկի, վից խատ մարդ էն տէ կոպանի, մէկն ատամքիք քեշի, զարկի ճանկատ:

— Դէ՛, զինա՛, քիւ թագեաւուրուն ճուղագ տար, կըսը. մէկէլ չդեայ Սասունայ կնըկ, ազգըկ տանը, չդեայ խարճ ուզը:

123. Էգա մարդ կըլնը, կերթայ Բատինի մօտ:

Էն էլ դաշտը մէջ չատրքիր զարկիր, ծանտր նսակիր ի:

Վուսկն չատացիր ի Դաւիթը մօտ, Դաւիթ վուր տուաւ ուր խօր խիզինի վուսկիք, շատ խնդացաւ, շատ ուրախացաւ. կուտի, քէֆին կան կդեայ:

124. Զիւր յէն օր Դաւիթ ոկի զինի շըր խմիր, չըր գտի գինին ինչպէս իւ շէ վուսկն չատացաւ, գինին էլ սուվրաւ, կը խմի. վուր գինի կը խմի, ուր քէֆն կէնի:

125. Էգա կուզբատին ըրշկից: Էգա մարդ իլիր ի մէկ աշավաթ, զինաց յառէջ, ըւշկից ատամքիր յըմեն քեշիր ի. ականջնիր կտուիր ի, զրը ճակտը վերայ, էրուն ջրու պէս կը

թառվը. բերտն ուսի, քեֆսուեր<sup>1</sup> ի, աշքեր էրընից չը թացուը:

126. Յընտի կուզատին վախացաւ, իրի, նստից էդա  
մարդ խարցնից.—Էդա ո՛ր քե խիս էրաց, շատ շատուրըն որ  
զեւ գտիր քեաղաք յըմեն էկին ձե վերայ, վրէ խապար չէրըր  
ըծը, ես զէր:

127. —Զէ՛, էսաց, քեաղքը մարդ մի ձէն չը տուեր ի.  
խազինի տէր էկաւ մի յապետ<sup>2</sup>, կնկտիր, աղջկտիր ըռնից. բան  
ըռնից, խազընից, գինացընը խիզինէն, վուը մի ըեռնիր տը ըբու-  
նէնը ըերենը. խացիր հալա մի պատըւ կը պախէն, մնացիր էր  
մէկ ըեռ ուսկը վուը թմմէր; Մէկ ծուռ տղէմ էկաւ ընտի, հա  
կըսըն «Դաւիթ», հա կըսըն «Դաւիթ».\* մինք չընք տիսիր ի+ մէկ  
ծուռ տղէմ էր, որ բեռուաց, էտա խայիր յըմքն մօտէն վախե-  
ցան, յըմեն խանից գիւռ, ըղինքն մտաւ խիզինը մէջ, մի բե-  
ռէն վուսկըքը կը լցէր չափը ուսու վերայ, թամիզ շուռ կաէր  
տակ: Իմ ընկէր էսաց.—«Դօ, խայ, էդա ծուռ խանէր զիւս».  
վուը սկուն էսաց, էդա ծուռ խայը համա չափ զարկից գլւաք  
մէջ, զէն սպանից. նուը փէտով վիցն էլ սպանից, ըծը էլ ըըռ-  
նից, ոկնոյ էրից:

128. էսաց.—Էնա խայիր սկի բան չասըն:

—Զէ՛, էսաց, սկի բան չասըն:

Կուզ Բատին շատ վախեցաւ էն տե, միաք կէնի. —Իո Մէ-  
րք խտիեր իմ թէ. «Երթամ Սասուն, ըերիմ թալան»: Կընըկ,  
աղջըկ չեւաւ, իմ մարդիրն էլ կուտուրան, խարճն էլ չկէրցան  
ըերիր ին. վուը սկուն ի, տէրթամ, Սասոնայ վանք սարը մէջն ի,  
թալնիմ, բիրիմ. Դաւիթ չիւը կիմնայ, գեօլտուկ կը դառ-  
նամ» յետ:

129. Բատին կառնի յիւր մարդիր, գեօլտուկ կերթայ  
Սասոնայ սար, ժամու զիւս. կը ըռնի, զինք կանգնը դռան.  
էդա խինգ խարիր ջան կը մտուցէ նիրս. վուը կը մանըն ժա-  
մու մէջ, կը գարկին քեառսուն տէրթէր կըսպանին, քեառս-  
նից մէկ պակաս սարկաւագ կսպանին:

130. Էլ խապար չըն, թէ մէկ պախկուեր ի խոըրքնիրաց  
մէջ: Գըտին թէ էն ի, պըծըցընը:

Էդա Բատին ի, կըսի. —Նիւտ էրէր, էդ ժամտան բանիր  
առնինք, էրթամնք. աղէկ էր, մի մարդիրիւ վուլս խանընք,  
վուը սպանիր էն:

Ժամիւց կըլնն գիւս, կերթան:

131. Էդա մէկ սարկաւագ հալա պախկուած ի.

Գեօղտուկ կրիշել, կըտիսնի մարդ չկայ, յըմեն գեացած ի,  
կըլնը մէկ ժամու շապիկ արընը մէջ կթաթիսի, կը վազի դախ ։  
Սասուն. կըգեայ. կըխասնի Սասունայ մէջ, կգեայ Դաւթը մօտ  
Վուր կգեայ Դաւթը մօտ, կը տիսնայ Դաւիթ սկօն ի  
Խմիթ, ոկի Խիլք չկայ գըլեօխ։

132. Տիրացուն կգեայ, գիմաց կը կանգնի, կըսի։

—Դաւիթ, Էկան քառասուն տէրտէր սպանին, քեառսը-  
նից մէկ պակաս սարկաւագ սպանին, վանք թալնին, առըն  
գնացըն։

Դաւիթ Էսայ. —Խրեօխպէր, սարկաւագ իկեր ի+ մակեար ։  
Խո՛ւնին ի պակաս, ձէթն ի պակաս, մո՛ւմն ի պակաս, տո՛ւ  
թըզ Էրթայ։

133. Սարկաւագ կը մնայ շուար, չկէրի խառկացցի Դաւ-  
թըն։ ճար կը կարսի վերայ։

Զէնա ժամու շապիկ էրընաթաթախ կը զարկի յառէջ։

Վուր Դաւիթ զշապիկն կը տիսնայ էրուն. Էնու քէփ կը  
թուզնի։ —Սարկաւագ, կըսի, էդ էնչ բան ըլիր ի։

Սարկաւագ կըսի. —Քեառսուն տէրտէր սպանին, քեառ-  
սընից մէկ պակաս սարկաւագ սպանին. Ժամասուն թալնին,  
թուզնին գնացըն։

—Սարկաւագ, շիւտ ի գնացած։

—Խունը ժամ թալնին գեն զինացըն, իսն էլ գէսն իմ իկի։

134. Դաւիթ կանգնաւ, գնաց մէկ քառակի ծտո քեշից,  
շեց յիւր թիվի վերայ, շիւտ—վազելեօվ գնաց։

Կուզ Շատին դաիր ինչ բան էր Դաւիթ. Էն յառէջ կեր-  
թէր, վուր Դաւիթ չը խասնէր էնու։

Դաւիթն ի, վազելեօվ գնաց, խասաւ էնու զօշումին<sup>3</sup>։

135. Դաւիթ մէկ գեր գիրան աջու թիվից, մէկ գիր ձախու-  
թիվից, էնու զօշուն յըմեն ջարգից. Նանց սպանից, մնացողը  
լցից գիտի մէջ. Էն էլ գիտ խեղգից։

Հըշկից, մարդ չմնաց էլ, աջ թիւնին ըրշկից աըսաւ կուզ  
Բատին ձիուլ իր, գիտ ընցիր էր էն թայը<sup>4</sup>։

Էսայ. —Զիու տէր, իս կէրիմ, գեամ, քի սպանիմ. Հա-  
մա քի չըմ սպանի, գիւ գնու, խաղաղ տար քիւ թագաւու-  
րըն. մէկ էլ սկնայ քեաք շուար. սկնայ բան էնի. աւիշ բանից  
ինչ կը գառնայ։

1. Թըր. —Մինչեւ. 2. Թըր. —Միթէ. 3. Թըր. —Զօրի. 4. Թըր.

—Յողմ. հաւասար մաս. հաւակի.

136. Է՛, Բատին կիշխընայ գառնայ պատասխան տայ, կը զարկի ձիուն ու կը փախնի՛: Կերթայ, կը խանի Մոըր:

Վուր կը խանը Մոըր, կը իշխայ յաղըրի վերայ, կնկամբ ժողովիրին էն տեղ՝ ամօթու կը լնը ձիու զլեօխ կը կոռի, յեւ ըիշ ճամբընով էրթայ: Կնկամբ կը տիսնան:

137. Կնկամբու մարդիրն էլ գնացած խիտ: Նատիրու աչք ճամմխին ի:

Կը բեօռան.—Է՛, Կուզ Բատին քեաքեաքերան,  
Դիւ գինացիր Սասուն թալան,  
Էդ յիւստ կդեառ լերան-լերան:  
Յիւր ին կարճ կնկամբ էրկանք աղան,  
Յերկին կնկամբ դէվա բառնան.  
Ազապ աղջկտիր արմաղան.  
Մոըրայ Մէլըբին խափիր, կերթամ թալան,  
Գիւ եկար, մի մարդիր յիւր ին:

138. Բատին էսաց. Իս գաէր Սասուն գաշտ էր մէյտան,

Իս չգաէր քար էր, կապան.

Մարդ կէր ինե գեազանական,

Նիտ կէր ձեռ գերանական,

Կը զարկէր, յետ կը բանէր քեանց պատու խան:

Գեազնան հեղեղ վուր կը լնի,

Զի մարդիրու ճիւճ ու պլօր կը բերի,

Դիւ արէք ձի եղ ու չուրթան:

139. Կնկամբ լեալեօվ կդան առւն:

Կուզ Բատին էլ կէրթայ յիւր տօւն:

Ճուաք կուտան Մէլըբին.—Կուզ Բատին Եկիր ի:

Մէլըբ կը սի. —Կանչէք, իդեայ էսա տեղ:

Կուզ Բատին ամօթու չգեայ:

Մէլըբ չիւրս խատ մարդ կը ճամբընի յիտիվ:

—Գեացէք, կըսի, զօռեով, տիելեով թիթէք:

140. Էդա մարդիր գեացըն.—Բատին, ըսին, Մէլըբ ամը<sup>2</sup> ի էրիս, առ գեաս, վուր գիւ չգեաս, քի տիելեով կը տանինք:

Կընը կընկնը ինունց իտեւն, կէրթայ:

Բատին վուր էնքան մարդիր տուից սպանիլ, էնունց բարըկամքամբ ժողոված ի Մէլըբ մօտ, գանգատ աէնին Մէլըբին:

141. Կուզ Բատին կը տանին էնու գիւանխանէն, Մէլըբ կըսի.

—Կուզ Բատին, զի՞ւ էս տեղ չմատ կարըն էր, ասիս.

«Տերթամ Ասուն, ըիրիմ թալան, քեառառւն էրկէն կնիկ դէվա բառնան, կտրճ կնիկ՝ էրկանք աղան, աղջկտիթ՝ արմազան»։ Ապա գիւ գնացըս, էղաքան կտրըճ մարդ տարըս, յիւր ի քիւ մարդիր։

142. Կըսի. — Մէլըք, Գաւիթ սկօն կտրըճ ի, խազար էնպէս էլ էրթայ, Գաւիթ սկուն տը կուտուրի, յըմեն էլ տազանի։

— ԱՌԵ մի ըսի, կըսի Մէլըք, գիւ փախիր իս, պազկուիր իս, իկիր իս. իս գաևմ գուր գիւ Գաւթըն ըմս տոիր ի։

— Վ. Պ. Հըմ տոիր, կըսի Կուզ Բատին, իս յառէջ կդէր, յիտիւանց տիսայ մէկ ջիւջ-ահագին ծոռմ քօքախան իր էրիր. Էղա բառափի ծառ գրիր էր յիւր թիվի վերայ, ծէրը բռնիր էր, քեօթեօվ զարկից, մէկ գիր աջու զարկից, մէկ գիր ձախու զարկից. յըմենն էլ սպանիր, լցից գիւրը մէջ. շատ կտրըճ տղայ ըլիր և Գաւիթ, սկնայ կտրըճ չկոյ։

143. Էղա սպանուկ մարդիրու տիրուանք կըսին։

— Ապա Մէլըք, մինք ինչ ըսինք քիւ խելքին, քիւ գոււին ի՞նչ էր Սասանայ խիտ. գիւ Կուզ Բատընայ խուսը էրիր. մի կտրիճ մարդ իր յըմնան տառաւ, սպանիւ տուից։

144. Մէլըք կըլնը, կգեայ տուն, կըսի. — ԱՌԵ մարէ, աՌ մարէ, իս էն օր Գաւիթ տապանէր, գիւ ըը թուզիր. մկայ էլ Գաւիթ սկնայ բանիր կէնիր։

— Համ, կըսի մէրը, գիւ իմ խտպար չէրիր, Կուզ Բատընայ խապար էրիր։

Կուզ. — Իս քիւ խապար ինչ էնէր։

145. Կուզ. — Վուր գիւ իմ խտպար էնէր, քիւ պսար ախպէրն էր Գաւիթ, տարըն էրկու գիր տէրթէր տեսնէր, հալա Գաւիթն էլ տը կանչէր ըերէր Մոըը՝ քեօ տուն. էն գետի կուրախնէր, կըսէս, ըծը ախպէր կայ. Էլ մարդ չէր կէրի քիւ վերայ խուսը։

Կըսի. — Մարէ, իս տաճիկ Գաւիթ խայ, վրէ կըլնը ըծը ախպէր։

146. — Մէլըք, է՛, քիւ խիւք չի կտուի. շատիր քիւրտ խայ կըլըն ախպէր. մէ մէկի տուն կէրթան, շատ վոճ կը կըտուին. էն Գաւիթն էլ մի պախած շախած տղէն էր, վուր գիւ Գաւիթը խիտ աղէկ ընէր, Գաւիթ քիւ խուսք տանէր. Աղէկ, Գաւիթը մօտ չդնացի՛ր, Գաւիթն էլ չի կանչի՛ր քեօ տուն. էլ քիւ գաւին ի՞նչ էր Գաւիթը խիտ. վուր գիւ մամրիսիր եօթ տարուայ խարճ ուզի՛ր, էղա քեառառւն էրկէն, քեառառւն կարճ կընկըտիր ինչ էր. քեառառւն աղջկըտի՛ր ինչ էր։ Քիւ արուած վուր գիւ էրիր, հալա Գաւիթ ի՞նչ ի էրիր, Գաւիթը արած հալա քի՛չ ի։

147. Գեանգատ շատացաւ մօտ մօտ, էլ ազը մօտ չէթան:

Մէկ կըլնը դիւս, էրկուս կէթան ներս էրկուս կըլն,  
չիւրս կը մանըն, թէ.—Քիւ աղէն ոկնայ էրիր ի մի գլեխօխ:

148. Կը ճամբիսին կուզ Բատին կը բերին, մէրը կըսի.

—Վրէ գնացիր, ոկնայ աւեր բան էրեր:

Էսաց.—Մէլը ըծը ամը էրաց.

Մէլը էսաց.—Իս քի ասիմ. գնա՛. Սասուն թալնի՝ ըի.  
իս քի շառըմ գնա քեառսուն տէրտէր, քեառսուն սարկաւագ  
սպանի վուր. գիւ մըէ գնացիր, սպանիր: Դաւիթ էլ ըարկաւ,  
մի մարդիր յըմեն սպանից:

149. —Մէլի՛ք, էսաց մէր, քի գեօրծ էլ խիտ Դաւթըն  
չկայ. պատալ պատալի<sup>1</sup> իւաւ. էլ գեօրծ չունիս Դաւթը խիտ.  
իս մէկ թիւղթ կը ճամբիսիմ Դաւթըն. Դաւիթ, զքի կը պա-  
րըցուցիմ: դիւ խիտ գեօրծ չունիս:

Է՛. Մէլը կը կանգնի:—Մարէ՛, կըսի, քեանի՛ քիւ խապար  
էրիմ, իս զարար տիսամ. Ետն<sup>2</sup> իս զԴաւիթ կապոնիմ, եան  
Դաւիթ ըծը կոպանի:

—Մէլը, կըսի, իմ խուսք էրա, դիւ չըս կէրի Դաւիթ  
սպանի:

150. Վուր կըսի. «Դիւ չըս կէրի զԴաւիթ սպանի», Մէ-  
լը կը հառսոտուի՛. կըլնը, կուզ Բատընայ ձեռնէն կը բռնի.  
ըլի՛, էրթանք, կըսի:

Կերթայ քեաղքը մէջ. քեաղքը խիւքեաւուր մարդիր  
վուղջ կը ժողովի, կը տանը դաշտը մէջ, շատր կը զարկի:

151. Յառէջ էգա խիւքեով մարդիրիւց խարցմունս կէնի:  
Նատիր կան, աւերութին չըն ուզի:  
Նատիր կան, կըսին.—Մէլը, Դաւիթ քի զարար տուիր և  
սկի. Դաւիթ միամիտ յիւր տուն նստիր էր, զիւ աւերութին  
էրիր իս. էլի գիւ չը դադրիս:

152. Մէլը էլ էն մարդիրիւն խիտ խապար ըլ տուեց,  
առաւ գնաց ջուկ մարդիրու խիտ զրուցից:

Էսաց.—Դիւ ինչ կըսի՛, միք աէթանը խիտ Դաւթը կուի:  
կըսին.—Մէլը, յէս օր Դաւիթ տօնըշեքս տարեկան ի,  
Դաւիթ չգտի կուիւ, հալս<sup>3</sup> վուր դիւ յէս օր կուիւ չէնի՛,  
զԴաւիթ չսպանիս. վուր Դաւիթ յըլաւ յեռսուն տարեկան,  
զքի՛ էլ կոպանը, զքիւ քեաղքն էլ կը զաւթի. համա աղէկ  
էն ի, քիւ առկեար<sup>4</sup> ժողուե՛ս, էրթառ Դաւթը վերայ, վուր մի

1 Թրը.—Փոխարէն, խոտորնալին խոտորնակ: 2 Թրը.—Դամ.

Եան—եան—համ—կամ: 5 Մինչեւ 4 Թրը.—Զօրը:

ականջ գնիս, էդա յըմեն բանէն աղէկ է, ըստ տարբ չէրթառ, էլ Դաւթը վերայ ըստ կէրի:

153. Մէլըք դարձաւ խիւքեով մարզիսու վերայ:

— Գնացէք. ձի հեօղ արէք, տէրթանք Դաւթը վերայ կուիւ:

Ըսին. — Մէլըք, յէս օր դիւ մի թեադեաւուրն իս, յառէջ քի կըսինք մ' էրթայ Դաւթը վերայ կուիւ. ապա վուր դիւ կէրթառ. ի՞նչ ըսինք քի էլ: Մէլըք, ահա (քեզը սունելով), քիւ էրթալ ար փօշմընիս, զէ, զնա. Ի՛, վուր յըմեն էկան, մինք էլ աէրթանք, ի՞նչ էնինք:

154. Մէլըք կըսիւ ար ասկեար կը ժողուի, վուր էլ հանու հսատ չկայ, վուր էլ հսատ ու հաշիւ չկայ:

Կըլնը ուր հեօղ կէնի, խիտ ասկեարըն ար գեայ:

Մէր կըսի. — Մէլըք, զիւ մ' էրթաք, մէկ մարզմ բոնը քիւ տեղ. ասկեար թը առնի, էրթայ Սասունայ վերայ կուիւ. զիւ վրէ կէրթառ.

Կըսի. — Մարէ, իս չէրթամ, խալղի աղայ էրթայ, ըծը խամար կուիւ աէնի, էսքան ասկեար ժողուիր իմ, ինչպէս առանց աէր թուզնիմ, իս կէրթամ խիտ:

— Վուր դիւ աէրթան, կըսի մէր, իսն էլ ար գեամ, մինակ չըմ թուզնը:

— Կա աէրթամ, դիւ կնիկ իս, մի՛ գեա:

— Կղեամ, կըսի, իս չըմ գագրը:

155. Մէրն էլ կը ժողուի քետոսուն աղջիկ, քետոսուն կնիկ, էրկու ձեռք շաւար քեշող կը սերե, էրկու ձեռք նազար զուռնայ կը սերե. Էդ աղջկաբըն էլ խաղալիւ յապեով կը ըերե:

156. Մէլըք զօշում առաւ, զինքն էլ ընկեաւ յառ էջ, կէրթայ Սասումայ վերայ:

Գնաց Սասումայ մօտ, շաարբէք էն աե զարկից, ասկեար, էն աե զըից:

Մէկ թիւղթ զրից Մէլըքն Յէռանի վերայ:

157. — Յեօգան, կուիւ կէնիս, էրի իմ կուիւ, Եօլսոս<sup>1</sup> կտամ քիւ քեաղքը վերայ, ինչքամ ործ կայ, կոպանիմ, քեաղաքն էլ կըակ կը թուզնիմ կը վառիմ:

158. Դաւիթն էլ ուր կսկանէն, որ ժամառուն վառած ի տէրտէրքեթ, սարկաւագափը սպաւած ի, համա, էզած ի գէժ. շըգտի, ինչ կէնի, կէրթայ չիւ յեկարին ճնճիւղ կոպանի, ճնճղքերաց խիտ էլլա կըլնը<sup>2</sup>, էսու ըան էդ ի, յեւրիշ գեօրծ շէնի: Վուր թիւղթ կդեայ Յեօգանին, էդա պառաւ կը լոի,

1 Թըք. — Ապա թէ ոչ:

2 Թըք. — Զըաղուել:

էղա պառաւն էլ չէ վուր կուրկու խամաթ ի Դաւթը իտիւ  
կեան կգեայ. էղ պառաւ Դաւթը խօր սկըուզն էր, վուր Դաւ-  
թը յեթիմ ի, ոքրաը վերայ կր ցու ի, կուզի Դաւթըն ըս'ն  
սովորցի, Դաւթը մարդ զառնայ, մարդ ըլնը:

159. Պառաւն ի, կը խարցցի Դաւթըն, կեան կգեայ.  
կգեայ, կը տոնայ Դաւթը էլի յիւր կուրկու արտը մէջն ի.—  
Դաւթը, կըսի յելի՛, զնա՛, ան Դաւթը, ան Դաւթը, կրեօղ  
քի տանը՛ Դաւթը, կրեօղ քի տանը Դաւթը, էլի զիւ իկիր իս  
իմ կուրկու մէջ, ճնճիւզ կոպանիս: Մոքրայ Մէլըք ինչըոն էր-  
կինը տասդ կայ, էնու կեօրա<sup>1</sup> չամրի զարկիր զաշը մէջ,  
թիւզթ ճամբխիր ի Յեօվանին. «Եկէք, կուի. Էնինք, չըք իգեայ,  
իս կառմ քեազքը վերայ, ինքոն մարդ կայ, նանց որձը կըս-  
պանիմ, էդը կտանիմ», կրտէ կը թեօզնիմ, քեազաքն էլ կը  
վառիմ»:

160. Պառաւն որ սկաւն կըսի, Դաւթը կը հռոստուի, ըի-  
քիկ կերթայ, մէկ ժառ քեօքախան կէնի, կը զնի վուր թիւին  
վուր էրթայ կուիւ:

Քեազաքն էլ ինչզ կը գեօղան, ինչզ կը վախենան:

Պառաւ կը բեօսա Դաւթըն, իտևէն կը վազնի.

— Կանզնը, Դաւթը, մ'երթայ, կանզնը Դաւթը, կրեօղ քի  
տանը, Դաւթը, կրեօղ քի տանի, Դաւթը, էդով տէրթառ Մը-  
ոքրայ Մէլըքի կուիւ:

Էսաց.—Պառաւ. ապա ինչով տէրթամ:

161. Էսաց.—Դաւթը, մակեար չկայ քիւ խօր Քիւրկիկ  
Զալալին<sup>2</sup>

#### 4 Թրը—Զափ. հաւասար:

2 Քիւրկի Զալալին խրեղէն ծի էր. Դաւթը խէր զինաց ծավ յափ.  
կը քրար (մանգալ). աքսաւ մէկ ծի ծավուց բաւ դիւս զինաց նախարը  
մէջ զարախի (մատակ ծի) վերայ. խէր էն զիխէն վազից ծին ար բըս-  
նէր, վերաց զաւթէր (զսպել). ծին ի զինք չէտուր ծեռ:

Դաւցաւ զէն զարախն էտուր յիսցի, տարաւ տուն, որ կը տանի  
տուն զարըխի տիրուց կը կանչի կըսի. — Քիւ զարըխի զին ինչ իւ կըսի.—  
Դաւթը (մեծ Դաւթը), զարըխի զին յիսուն ուսիմ իւ կտաս, տուր, չըս  
իտայ, իմ զարախ կը տանիմ:

Դաւթը կը խանի, խարիր ուսկը կտայ, կըսի.—Զիու տէր, զինա  
ըծը չանըծիս, էն ծիուց իս խէր տիսնամ:

Կըսի.—Դաւթը, խազար խէր տընաս քեօ ծիուց, իս կը զախենէր,  
դիւ ըծը փարայ չտէր, որ էսրան փարայ տուրը. քի կօխնիմ, իմ ճժիրն  
էլ քի կօխնին: Կառնը փարէն կիրթայ:

Մակեար չկայ քեւ խօր թուր կէծակին.  
Մակեար չկայ քեւ խօր կիւտիկն՝ և գլխին.  
Մակեար չկայ քեւ խօր կեօռափկ Աթմանին.  
Մակեար չկայ քեւ խօր քեամաըն և մէջքին.  
Մակեար չկայ քեւ խօր շլվարն և ստին.  
Մակեար չկայ քեւ խօր ճզմէն և ստին.  
Մակեար չկայ քեւ խօր լսաչ պատրաստին, վերայ  
աջ թիւին:

162. Էսաց, Պառաւ, Էդա ուտեզն ի:  
— Գնա՛, Յեօվանի վերայ զեօսի, նա կը խանի զիւս:  
Էկաւ, Յեօվանին ազաշեց, Էսաց.  
— Խէրախիւտ խրեօխալէր, Խէր չունիմ, Էրա Խէրութին.  
Խէրախիւտ խրեօխալէր, մէր չունիմ, Էրա Խէրութին,  
Խէրախիւտ խրեօխալէր, Խէր չունիմ,  
ՏՌԵ ԸՃԸ Քիւրկիկ ջալալին.  
Խէրախիւտ խրեօխալէր, Խէր չունիմ,  
ՏՌԵ ԸՃԸ Թուր կէծակին.  
Խէրախիւտ խրեօխալէր, Խէր չունիմ,  
ՏՌԵ ԸՃԸ կիւտիկն և գլխին.  
Խէրախիւտ խրեօխալէր, Խէր չունիմ,  
ՏՌԵ ԸՃԸ կեօռափկ Աթմանին.

Դաւիթ տարաւ էղա զորախն պախեց, միւր էղա մին էղա քիւ-  
սակն թիրից տնէն ջանեց զիւս: Էղա թիւնկուն շատ կը սիրէր: Էղա  
թիւնկուն տուուն զրից Քիւրկիկ ձալալի:

Ճալալ էլ ինչ ի.—Ճալաթ, հանի (այսինքն) ճալաթ. յըմինուն տայ-  
ուտաց տակ, զանիս, սպանիս:

Յըմին բան էղա Քիւրկիկ ճալալուն շանք տուից, ինչպէս որ վար-  
ժապետ վարժատուն տղէկինիրու դաս տայ, զիր սովորցցի:

Որ մեծ Դաւիթ մեռաւ. Էլ մարդ չըն կշվանալ մօտանայ էնու Յեօ-  
վան խորհիլը մէջ զեարը կը լցէր, տանէր հնուուն կը զնէր, որ մին  
զիւսի կոխէր մէջ. կատ կը թլէր զիւսիւ:

Յեօվան ինչ օր տուն ըլնէր, մին կը մնէր անութը: Մարդ չը-  
կժվանէր տանը, որ Յեօվան ճանչցիր էր մէջն չըր իտայ:

Յեօվան չըր կշխնէր թիրի, կը մնէր անթիմար:

Կնրան ժամանակ որ առանց Թիմար մնացիր էր, կեղար մէջ միա-  
ցիրէր, անութը մնացիր էր: Զին շատ էր բարակղիր:

1 Գլխարկ, կտաւէ: 2 Կարճ անթեւ, մաղեպատ հազուստ: 3 Ար-  
կարլիկ կօշիկ: 4 Թրբ.—Բարի ինքն ըստինքեան, բարեզութ,

Խէրախիւտ խրեօխալէ՛ր, խէր չունիմ.

Տու ըծը քեամաըն ի մէջքին.

Խէրախիւտ խրեօխալէ՛ր, խէր չունիմ.

Տու ըծը շվարըն ի սոտին.

Խէրախիւտ խրեօխալէ՛ր, խէր չունիմ.

Տու ըծը ճզմէն ի սոտին.

Խէրախիւտ խրեօխալէ՛ր, խէր չունիմ.

Տու ըծը իւաչ պատրաստին,

Վերայ իմ աջ թիվին.

Խէրախիւտ խրեօխալէ՛ր, խէր չունիմ.

Տեթիմ իմ, էրա խէրութին

Ըծը տու էգա բանիր<sup>1</sup>:

163. Խրեօխալէ՛ր էսաց.—Վաց, Դաւեթ, քիւ սովորցուղի  
բիրան կուառուէր, էգա բանիր ըլ սուվրըցցէր:

Բլաւ գնաց, սանտըխի բիրան բացից Յեօվան:

Ենու խէր՝ Զեւջ Դաւեթ վուր ծալիս, գրիր էր մէջ, սկուն  
մնացիր էր. գրից, բիրէց գրից Դաւեթը յառէջ:

164. Դաւեթ ըլաւ վուր կիւտիկ տը գնի գրլեօխ. սկուն  
ջեւջ ի, կը գեայ, կը նսաը վուր թիվցերիւն. գլեօխ, աչքիր,  
յըմեն կը բանի, մտնը մէջ:

Կը բերին մէկ կարար<sup>2</sup> բանբակ, կը գնին կիւտիը մէջ,  
նուր դէկօխ մէջ կը կանգնը, նուր Էնու գլխեով կըլնը:

Խօթ գեօրտըք վուր կը խաքիւն, եօթ փաթ բիւլեօրը կը  
փաթըթը, նիւր կուճկըտիր կգեայ, մէկ մէկու կը բանը, կը  
կուճկըն:

Եօթ փաթ Էնու քեմէրը կը փաթըթի մէջ, նիւր Էնու  
կուճակ կը կուճկին:

Նլիւրն ի, կը խագնի, եօթ տեղով կը փաթըթի:

Ճզմէն ի, քեշի յոտ, եօթ լիտր բամբակ կը գնը մէջ, ան-  
հաղ յոտ մէջ կը կանգնը:

Խաչ պատրաստին կը կապի աջ թիվին. շատ ջեւջ ի,  
խեօլ կէնը Էնու ջանսըկի վերայ:

165. Թուր կէծակին տը կապի, Յեօվան կըսի.—Դաւեթ,  
ըծը դուվաթ<sup>3</sup> ըլկայ, էրի, վերցի, կապի քիւ վերայ:

Վուր Էնու խէր ցեց գարեկը ի պատ, թուր կախիր ի,  
Յեօվանի ձեռ շխաննը, չկէրի բիրի տակ:

Դաւեթ կգեայ, մէկ թարանճան<sup>4</sup> բիրի, գնը, կըլնը թա-  
րանճէն. զթուր կը բիրի տակ, եօթը կապեով կը կապի յիւր

1 Եղա բանիր վուր կուզի. խնութ մնացած ի, սուր բան ցի  
կարի:      2 Թրը.—Հակ:      3 Թրը.—Ոյժ:      4 Թրը.—Սանդուղք:

ջանը վերայ, նիւր լրիք թիզ յերկէն Դութթը բաժգը<sup>1</sup> վերայ:

166. Ցեօվան կըսի. — Դաւիթ, էրի էրթանը, ձիանքտիրիւ մայախ: Քիւրկիկ հալալին ժար ի<sup>2</sup> շըկէրի քի տանը. մէկէլ ձիանք կլաւ ին<sup>3</sup>, գնա, աես, որին կը խառնիս, քի խամար տափ:

Դաւիթ կը մանը մայտիս, ձիու ճերկէն կը բռնը, ճեռ որու քեամկին կը դնի, ձիան փուր կառնը գետըն:

167. Գնաց, խառաւ էն գլեօլս, էս զիր ճեռ զարկեց Քիւռ-կիկ ծալտւլու քեամկը վերաց վուր զարկեց, ձին ի թափիւկմ<sup>4</sup> զարկեց, պատը տառաւ քեարիցուն:

Դաւիթ ձիու թլից, գլեօն պագնից, զեօռով քեշից, երե զիւս:

է՛, ձին էլ յիմաստուն էր ճանչցաւ. — Էսա ըծը խեծնուղի, էլ ձին չետուր:

168. Դաւիթ էսաց. — Խըեօխալէր, գնա՛, մէկ զիտը<sup>5</sup> սա-պուն ըի՛, մէկ ջիւջ պղինձ ջիւր տաքցու:

— Խըեօխալէր, էսաց Դաւիթ, էրի ջիւր լից, իո ձին ար լուսում:

Յեօվան կըսի. — Խո շըմ կշխի ջիւր լցիմ. ձին ըծը կը զարկեց Դաւիթ մէկ ձիունով ձին կը բռնը, մէկ ձիունով ջիւր կը լից, ձին կը լվայ, ձին կանգնիր ի, ձէն չը առայ:

169. Դաւիթ տիսաւ ձին յըթեւր չառնը. ձիու գլեօն թուղից, մէկ ձիու սապուն բռնից, մէկ ձիունով թաս կը զարկի ջըը մէջ. ջիւր կը լցի վար ձիուն:

Եզ զիտը սապուն վար ձիուն յըմենն էլ կը խլոցըցի<sup>6</sup>. մըթիւն չմնաց, զձին թամիզ կը լուսայ:

170. Կըսի. — Վնա՛, մէկ ոօմար գեարի ըի:

Խըեօխալէր կերթայ, կը բիրի:

Դաւիթ կը դնը ձիու յառէջ: Զին կուտի:

Դաւիթ կըսի. — Զիու զին ըն, ձիու կետմ ըի:

Խըեօխալէր կերթայ, կը բիրի:

171. Մէկ էլ կիմանայ, Մոըրայ Մէլըքի թիւղթ մէկ էլ էկաւ Յեօվանի վերայ. — ՅԵօվան, էսաց, կդեան իու վերայ կուիւ, էրի, շըգե՛ս, էլ չըմ կանգնիր, սակեար քեշիմ քիւ քեազքը վերայ:

Դաւիթ վուր կը լսի: կըսի. — Նա լաղն<sup>7</sup> ի, վաղը էսա վախտ էնու կօնախսն<sup>8</sup> իմ. գնա՛, բարիւ էրա, վաղը էսա գեախ<sup>9</sup> Դաւիթ տը գեայ:

Զին հալա գեարը ուտի:

4 Հասակ: 5 Արթար: 6 Թրը. = Թեր. չափ: 7 Թրը. = Որացի, քացի: 8 Լիտր: 9 Վերշացնել, աւարտիլ: 10 Թրը. = 5ատ աեղն է, յարմաթ: 11 Թրը. = չիր: 12 Ժամանակ:

172. Յեօվան էլ գնացես ի, ձիու զին կը ռերի, Էնու լազաւ<sup>1</sup> կը բիրի, Դաւթը խաց, պաներ կը ռերի:

Դաւիթն էլ կը ժալը խաց, կը դնի խորճիկ, լաղաւ կտայ ձիու ռերան. զին կը դնի վար ձիու քեամկըն, զուաններ կը կըի<sup>2</sup>:

173. Յեօվան կերչկի. Էնու խէր վուր զօլան կը կըէր, ձին մէկ վուա կը վերուցէր գեանէն. Դաւիթ վուր կքից, չուրս վուան էլ գիտնուց կտակց, ոտ որ զրից ըռըկէալ<sup>3</sup> ձին խիծաւ, խորճիկ գրից վար թարկ<sup>4</sup>:

174. Խրեօխպէր վուր տիսաւ, Էնաեղ լացից, առաւ խազ առիլ:

—Խազար ափոսս, գնաց Ստոնայ տնէն թուր կէծակին.

»	»	»	»	» կիւտիկ զլիին.
»	»	»	»	» գեօստիկ Աթմանին.
»	»	»	»	» քեամարն մէջքին
»	»	»	»	» շլվարն վուտին.
»	»	»	»	» ճզմէն »
»	»	»	»	» խոչ պատ, վար աջ թիւին
»	»	»	»	» Քիւռկիկ ձալալին,
»	»	»	»	» Թառլան Դաւիթ:

175. Դաւիթ Էսաց.—Խրեօխպէր, Էդա մէկ խապարն էլ չտուիր, իս թուր յառէջ քիւ վզին տը զարնէր, որ դիւ իմ անունն էլ տուիր, տուրմ քիւ խաթր:

Էսաց.—Դաւիթ, քիւ գրլիմիւն կորպատն<sup>5</sup>, ախր քիւ յապեով կըլամ: Դաւիթ, զիւ կերթաս, ճամբախ կաթնավ յաղըւր կայ, կաթը պէս քաղցր ի, կոթնավ ազբուր կըսըն. քեօ ձըն Էն տե կը կանգնը. Էն տե ձիուն չը զօռես, Էն տե իջի տակ, քիւ ձեռ էրէսը լուայ, քիւ խաց կիւ, ձիու կեամ<sup>6</sup> թիրնէն խան, ձէն էլ թուղ ուր խամա թը էրէծի. վուր խաց կերար, պրժար, ընկի, Էն տե քընի, վուր կը քընիս, կընըս վիւ, նուր քիւ ձըն խէծի, դնա:

176. Զիուն բանից.—Խրեօխպէր, մնացի բարեով, Էսաց<sup>7</sup> Էսաց.—Դաւիթ, Աստուած քեօ բան յաջողի.

—Դաւիթ, Էսաց, վուր կերթաս, Էրկըթէ սուն կայ ճամբախու մէջ. քիւ թուր Էն էրկըթէ սիւն զար, վուր էրկըթէ սուն կտուից, մէրթար, քիւ բան յաջուղ չիւ: Աերթաս կուսու մէջ, յըմնն գեախ, գեօվաս. «Խաչ պատրաստի վար իմ աջ թիվին». վուր չը գեօվաս, քիւ ձին էլ քիզնէ կըսըկիւ: Քիւ օղորմած

4 Ալար=Կեր: 2 Փորբաշ, փորկապ: 5 Քաշիկ, պնդացնել:

4 Ասպանզակ: 5 Թրը=Դաւակ: 6 Մատաղ: 7 Թրը=Յանձ:

լսէր քիւ ձիուն յըմեն ճար ու ճամբախ շանք ի տուի, ձին  
դասի յըմեն:

177. Դաւիթն է, ձին կը քշի կերթայ:

Կերթայ, կը խասնի կաթնաղբուր:

Էն տե ձին կանգնի: Դաւիթ մէկ ըստքեպ կը զարկի.

Վուր ըուբքէպ կը զարկի, ձիուն շատ ցաւ կտայ, կըսի.

178.—Դաւիթ, քի կտամ էրէդական դէմ, քի կը վառիմ:

Դաւիթ կըսի.—Խո կը խաղամ քիւ վուրի տակ:

Կըսի.—Քի կը զարկիմ գետին, կըյդրիմ:

Կըսի.—Խո կը խաղամ քիւ քեամակ:

Կըսի.—Քիւ խրեօխպէր քի ինչ շարիյաթ<sup>1</sup> էրաց:

Վուր սկուն էսաց, ընկեաւ Դաւիթը միտք:

Դաւիթ ձիու էրկու ականջի մէջ պագնից:

179. Զիուց էջաւ տակ, յիւր ձեռ, իրիսը լուաց:

Զիու կեամ բիւնէն խանից:

Ըզինքը նոտաւ, էն տե խաց կերաւ.

2ին էլ էն տեղ էրեծաց.

Խաց կերաւ, պրծաւ, էնտե պառկաւ, քնաւ:

180. Քնաւ, ագախաւ, տուաւ քիչ ի մնացի քեամար  
կտոռուի, քիչ և մնացի էսու ըշկոժքիր<sup>2</sup> յըմեն կոտորին.

Էնու շլվար վուր եօթ տեղով կապիր ի, քիչ ի մնացիք  
վուր կապիր կտոռուին:

Ճզմէն էլ սկուն ի կքիր, էն գիտի վուտ բըին<sup>3</sup> ի.

Բշկօժքիր յըմեն կը պոծուցի:

Ճզմէն զեօռով քեշի վուտից գիւս.

Քեամար մէջքէն կը յարձկի.

Գեօրտիկ թիվքիրուց կը խանի.

Խաջն թիվքիրուց կը յարձկի:

Գիւտիկ գըլխուց կը թալի,

Էզա բանքակ յըմեն կիւտկից կը խանի, լցի գետըն.

Կիւտիկ անճաղ զեօռով մտուցի գըլեօխ:

Գեօրտիկ Աթմանին կը խագնը.

Բշկօժքիր անճաղ կը գեայ, կը ըըշկօժի:

Քամարն մէկ փաթ կը բիրի.

Անճաղ յիրար կը խասուցի:

Շլվարն կը խագնի, հալա ուր նեղ ի:

Ճզմէն, բանքակ յըմեն կը խանի, գարտըկի.

Անճաղ կը մտնի վուտ:

Թուր կեծակին կը կապի.

1 Կտակ, պատուիր:

2 Խոճակ:

3 Թրբ.—Ալբր:

Մէկ Էնու բամբովն ի: Հալտ կարճ ի: Խաչ պատրաստին կը դնը վար աջ թիվին.

Խնչպէս մէկ խուփ գնիո վուր պուտիկի թերնին: Ել չը քեթրի, Ել յիրուր շամանը.

Էղաւ մէկ Էնու թիվով, Ել խով չէնի: Դաւիթ ըլաւ, փառք տուից Ասարծուն:

181. Զին ըկաւ, կանգնաւ Դաւիթը մօտ: Դաւիթ կեամ գրից բիբան, ըլաւ խիծաւ:

Խնդացաւ, քշեց դնաց: Ճամբին տիսաւ մէկ Էրկըթէ սուն:

Կեօ ճամբին մէջն ի:

Դաւիթը մաէն իլիր էր, որ Էրկըթէ սուն տիսաւ, խրեօխպօր խուռք միան ընկեաւ:

Դաւիթ զթուր քեշից ինչքամ զօռ կէր, զթուրն զանից Առւր զանից, զերկըթէ սուն կտուից, մէջէն ընցաւ:

182. Էրկըթէ սուն, չը վուր սուր մէջէն ընցաւ: Ըլ հաժքըւաւ, վուր կտուր ընկնէր տակ.

Վըըն կտուր, ցածըր կտուրն վերաց կանգնաւ:

Դաւիթ չիմացաւ, թէ թուր կտրիր ընցիր էր:

Դտի թէ թուր չը կտուիր: Դաւիթ լացից, էպաց:

183. — Զեռնիկ, զիւ կուտուր կէնէր, Առւր քի էնքան զօռ չը կէր, որ Էրկըթէ սուն կտուէր:

Էն վախտն էլ արդար մարդ ինչ զրուցեր, կը կատարուէր Էնու խուսք: Դաւիթը ձեռ թուլցաւ:

Մէկ էլ Դաւիթ տիսաւ բամբիմ էլաւ: Էդա քեամին փըթոթըրիկի պէս էկաւ, զարկեց Էրկըթէ սուն:

Սուն շուռ առաւ, Դաւիթ դնաց կըշկի: Էրկըթէ սուն կը տիսնայ զարկած տեղ թուր կտուի, ընցեց ի:

Նիւր յիմացաւ, դառցաւ Առտուած կանչից, ուր ձեռ օխնից: — « Զեռնիկ, զիւ կանանչ կէնէր »:

## 2.

184. Դաւիթ զձին քշեց, տողըու դնաց կաւը տեղ:

Մէկ գլեօխ դնաց էկաւ ասկեարը մէջ, զառցաւ, ինչպէս մէկ քեօմ<sup>1</sup> ըեօլօն մէկ մէկ տեղ ըլնը, մարդ վուտ

զանի վերայ, խատուցի, էնպէս էղաւ ասկեարըն սկօն յըմեն  
կը խճղը:

Դաւիթ տիռաւ էղաւ ահագին ասկեար, էոքան չատը.  
էղաւ ջանդակնիր սկուն կօլոնուան, շշկռաւ:

185. 2ին յեմացաւ Գաւիթ շշկռաւ, չգտի թէ ուր թալի  
— Գաւիթ, էսաց, ինչքան քեօ թուր կտուի, էնքան իմ  
վուտաց յիռջև կը մեռնին.

Ինչքան քեօ թուր կը կտուի, էնքան իմ պուշի մաղիր  
կսպանին.

Ինչքան քեօ թուր կտուի, էնքան իս իմ բերնով կոպա-  
նիմ, ըըլնը վախենաս, կուի էրա:

186. Գաւիթ սկօն կուիւ կէնի. խաչ չեցգի:  
կըկու գլեօխ էլ կերթայ, կդեայ,  
էլի ձին կեմանայ Գաւիթ շշկռաւ:

2ին Գաւիթը մօտէն ըութկաւ, գնաց ասկեարի օթթալաղ  
տեղ կանդնաւ:

187. 2ին կանդնաւ, էլ մարդ չսպանը.

Վուր ձին կանդնաւ. էնքան ասկեար թափան Գաւիթը  
վերայ, համա կը զանին:

Փէտով կը զանին, քարով կը զանին, թրով կը զանին:  
ինու շուրիր թուր չը կտուի:

Զընճըլ կը թլին ձիու վրէն, թեզեխ կայիմ կը կապին:

Գաւիթ էն տե շատ խեղճ կըլնը: Զին էլ ըսկի ձէն չը տայ:

188. Յեօվան գըշե կըլնը դիւս, կը տիսնայ Գաւիթը ասու-  
ղը մժուազիր <sup>2</sup> ի, կիւթայ առւն կըսի. — Անի՛կ, ըլի՛, ճըագ էրա.  
Գաւիթը ասազը մժուազիր ի. Գաւիթ շատ նեղ տեղն ի:

Անի՛կ կըսի. — Տնաւե՛ր, Գաւիթն էլ նեղ տեղն կընկնը. էն  
ինչ զիւ ասիր, իս հաւատացիմ:

189. Պա՛, խրեօխպէր ի, ոըրա վերայ կը ցաւի, մէկէլ կը  
վազի դիւս. կը տիսնայ տահա՞ <sup>3</sup>, քեանի կերթայ Գաւիթը ասու-  
ղը կը մժուազի:

190. Մ կէլ կդեայ տուն, կըսի. — Անի՛կ, կնի՛կ, իլի՛, ճըագ  
էրա:

Ինկեան վերայ զօռ կէնի. կնիկ կըլնի, ճըագ կէնի:

Կիւտ Յեօվանի կուիւ կէնը. — Գիւ չըս թուղնը, քընիմ:

— Ալսը ուտար աղջրի իս, քիւ ոըրա չը ցաւը. ախը իմ  
էրուն ի, իմ սըրտ կը ցաւը:

191. Յեօվան կըլնը, կերթայ ձիանքախըու մէջ.

1 Թրը. — Միջավայր, մէջտիդ. 2 Խաւարել, վանեցիր ասում են  
մժուազիր. 3 Թրը. — էլ աւելի:

Զեռ մէկ ձիու ըեամկը վերայ կայայ, կըո՞ւ:

—Դիւ ըծը յիփ կը խասցնիս Դաւթըն.

Կըուի. —Վաղը, Էսա գեալս.

Կըուի. — Խա՛, վաղը Էսա գեալս իս Դաւթը Ենչի՞ն խասնիմ։  
Նաշին խասնիմ, թէ ջանգակին խասնիմ։

Կերթայ մըկէլ ձիու մօտ, կըուի. — Ըծը յիփ կը խասցնիս  
Դաւթըն։ Կըուի. — Վաղը, կէս օրին։

— Աէս օրին իս Դաւթը նաշին խասնիմ, թէ լէշին խասնիմ։

Կերթայ մըկէլ ձիուն մօտ, կը խարցու։

— Դիւ յիփ ար խասցաւցիս ըծը Դաւթըն։

Էսաց. — Արիւ առնիլուն։

Էսաց — Արիւ առնիլուն իս Դաւթը ինչին խասնիմ։

— Գնաց մըկէլ ձիուն մօտ, Էսաց.

— Դիւ ըծը յիփ խասցըցիս Դաւթըն։

— Աչք խփիս, բանաս, քի կը մատըցըցիմ Դաւթըն։

192. Յեօվան ձիու գլեօխս պարգնից, ձին խանից, թուաւ  
քեամակ, քշեց։

Զին Էսաց. — Յեօվան, քիւ աշքիր խփի՞ր։ Խիից։

Մըկէլ Էսաց. — Յեօվան, քիւ աշքիր բաց։ Բացից։

Հարա մութ դշիք էր։

193. Վալասպալզ<sup>1</sup> ընկիր առկեարը մէջ, ձէնքաիր յըմեն  
աեղ կերթայ։ Լնունց ձէնքաիրուց Յեօվան վախեցաւ, էլ չը  
կշիցաւ քշեր զձին, էրթէր առկեարը մէջ։

Զիու վերեէն Յեօվան բեօնաց։

— Դաւթիթ, Դաւթիթ, Էսաց, Էսա խաչ պատրաստին, վե-  
սայ իմ աջ թիվին. վրէ՝ շըշկըռիր իս։

194. Յեօվանի ձէն էլ շատ իւ շատ ձէն կայ վերայ, վուր  
շատ զատը աեղէն բեօնաց, Դաւթիթ լսաւ։

Դաւթիթ վախեցաւ. չէ վուր խաչը անուն առւից։

Նուրէն Դաւթիթը միտք ընկեաւ, Էսաց. — Էսա Յեօվանի  
ձէն իւ պա իս մոռցիր իմ։

Կանչից. — Ես Մարտւթայ ըստնձր Ասպարածին, խաչ պատ-  
րաստին, վար իմ աջ թիվին։

Դաւթիթ զթիվքիր սկուն թափ տալիւ պաշտան զէնճլքիր  
կտառուան։

Յընաե, վուր զնճիլքիր կտառուան, ձին էլ խնդացաւ։

195. Մէկ մարդ էլ, եօթ աղայ կէր Էնու. Մէլըք ըգեօթ  
տղէն էլ զեօսովէն ըիրիր էր կայւ։

Ըստե, էղա եօթ աղե խէր, յիւր աղէք շատ կուզէր,

1 Թրբ. — Խասնաշփոնթոթիւն, աղմուկ։

**Էսաց.** — Եսն էլ խիտ տը գեամ, որտե ձի սպանին, ըծը էլ խիտ թը սպանին էն տեղ:

24' վուր Դաւիթ ընկետւ ասկեարը մէջ, ասկեար կը կուտուրի, զատնու կիշչկայ էդա մարդ. — Այս վախ—այ վախ, իմ տղեքն էլ տոպանի, ըսից:

196. Էդա մարդ խիլքմ էրաց ողէք յապեով:

Ասկեարը միջէն վազըց, էկաւ:

25' վուր ասկեար շատ իւ ճանբախ շըն խայ, կը բեռաւ Կրսի. — Ճանբախ տուէք, իս տէսթամ Դաւիթը մօտ:

Ճանբախ տուրն, էկաւ, Դաւիթը մօտացաւ:

Բեռաց. — Փօ՛շտ—փօ՛շտ:

197. Դաւիթ վուր լսաւ, ձին քշից, մօտացաւ էդա մարդուն, Էսաց. — Խաւիւր, իս հալա ջահիւ տղայ իմ, իս ինչ փշտութին իմ էրը, զիւ ըծը կը կանչիս փա՛շտ—փա՛շտ:

Խալվիւրն ի, կըսի. — Դաւիթ, կօրբան իմ քիւ գլխին. քի ըրմ ըսի փուշտ. ասկեարին կըսիմ փօ՛շտ—փօ՛շտ, վուր ըծը ճանբախ տան, գեամ քի մօտանամ, խապար տամ:

198. — Խալվիւր, Էսաց Դաւիթ, ինչ խապար տը տաս:

Էսաց. — Դաւիթ, կօրբան իմ քիւ գլխին, քեօ գիւշման կեօ՛, Էսա գաշտը մէջ շատր ի զարկիր, նստիս. Էսա գէյհա՛ Էսա ջիւջ շատր Էսաւըն ի, էդա ասկեար կը տիննամ, յըմենն էլ գեռաեօվէն ըերեր ի շատի՛ր կտն, մօրէն մէկ ին, շատի՛ր կտն, տառ խատ, էն էլ գեռաեօվ ըերեր ի. տպա վուր գիւ էրթա՛ս, քիւ գիւշման սպանին, էդա ասկեար յըմեն քի տիւշա<sup>2</sup> տէնին, տը խնդանան, յըմեն մէկ ուր տան տէրթայ:

199. Դաւիթ էդա խալվիւրուն կը լսի:

— Խալվիւր կըսի. — Դիւ աղէկ շարաթ ըծը էրը, քիւ խապար տէնիմ:

Դաւիթ կը քշե զձին, տողբու<sup>3</sup> կերթայ շտարքիր:

Կերթայ, Մէլքի շտարը յառէջ կը կանգնը:

200. Կրիշկայ շտարը տակ լիսէ<sup>4</sup>, դօշակ կօլոնած ի. Մէլքի էլ պառկիր ի:

Կնկտիր էլ նոտած մօտ նու ինչ ոըբու կը մաժի, նու ինչ գէնօխ կը մաժի, նու ինչ վուտրիր կը մաժի. մէրն էլ կեօ<sup>5</sup> նոտի գըլիսիւ յառէջ:

201. Դաւիթն ի, կը ախոնայ զմէցն, կըսի. — Մէլքիկ, ըարին քի:

4 Թրը. = Այաւանիկ.

2 Թրը. = Տուա = Աղօթը, մաղթանը:

5 Թրը. = Ժիշտ, ուղիղ:

4 Թոյեցիր. լիսի = վերմակ. եօրդան:

3 Ահա:

Կըսի. — Խոտըծու բարեն, Դաւիթ, իմ քեանցը տղէն,  
ձիուց էջի տակ:

Զէ՛ որ մէր կը ախնայ, ձին, զինք յըմեն էրուն ին, Էստեղ  
շնաւ կը վախենայ:

Դաւիթ. — Մարէ՛, չըմ էջնայ տակ,

202. Դաւիթ, կըսի մէր, էջի տակ, մկայ զիւ անօթի՛ իս,  
ծարաւ իս, մէ քիչ խաց կի, ինչ կըլնը:

— Մարէ՛, կըսի, քընէ շնորհակալ իմ. իս խաց էլ իմ կի-  
ըեր, ջեւը էլ իմ խմիը. Մէլըքին խան վի, թը խապարմ տայ.  
ըս օր իս իկեր իմ, Մէլըքի խօքին պառնըմ, տաւանց գրեօղե  
էնու մախ իմ ըերիր:

203. — Դաւիթ, էսաց, քիւ ջեւջ ախպէըն ի:

— Էլի՛ իմ ջեւջ ախպէըն ի, իս գտիմ իմ ջեւջ ախպէըն ի,  
համա խան վե:

Էսաց — Քնիւկ ի, մեղք ի, թը քընի հալա:

Էսաց. — Ո՛ֆ, իմ գլեօխ ցաւցըցի՛ր, խան վե:

204. Մէլը կըլնը, էդո գիւթնը խուփ կը դնը կըակ, տա-  
քացըցի, կը գնի Մէլըքի վուտաց վերայ:

Մէլիքն ի, կակախի. — Էդա ինչ լիւ էր, ըծը կծից:

Ապա Մէլըք քնիւկ չէր, էդո մէլն ի, ֆանտ հէնի, խուփ  
կըակացըցի, վուր Դաւիթ տինայ, վախնայ, ըսի. — Էդ ինչ  
զուպայ մարդ ի Մէլըք, որ կըսի. «Ըծը լիւ կծից»:

Ապա ինչ մէր էսաց Դաւիթըն, Դաւիթ ինչ էսաց մօր. Մէ-  
լըք քնիւկ չե. յըշար<sup>1</sup> ի. յըմեն լոիր ի, գիտի:

205. Մէլըք մէկ ձեռ գրից էսա աչքը վերայ, մէկ ձեռ  
գրից մըկէլ աչքը վերայ, աչքիր որըից. ոկոն ըրշկեց, տիսաւ  
կտըըճ մաքդմ ի ձին խիծիր, էրընի մէջ շաղաղուիր ի, կեօ ուր  
շատըըք գիւռ կանգնիր ի. Էսաց. — Էդա ո՞րն ի:

— Կանգնը, էսաց Դաւիթ, տաւանց մախ իս քիւ մախ իմ  
ըերիր, ու անց գրեօղ քիւ խուքին տառնըմ:

206. Էսաց. — Դաւիթ, գիւ չըս թուզնըս, իս ձին խիծնիմ:

Էսաց. — Մէլիք, ըլի՛, ձին խիծի, իս քիւ պէս ըէքաղգ ըմ.՝  
լուացուի՛ էլ. թէ անու թի՛ իս, խաց էլ կի, թէ ծարաւ իս, ջեւը  
էլ խմի. քեօ շուրիբն էլ հալա խոքի, քիւ թատարըը<sup>2</sup> ալ՛ս,  
նիւր էրը իմ խիտ կոիւ:

207. Մէլն էսաց. — Մէլըք, Դաւիթըն մեղայ էսի, քեօ  
ախպէըն ի: Մէլըք ըուրկաւ, էսաց. — Զէ՛, յէս օր ի. Էան իս  
զԴաւիթ կսպանիմ, եան Դաւիթ ըծը:

208. Մէլըք ո՞նչ ջեւը խմաւ, ո՞նչ խաց կերաւ, ըլաւ համա-  
ուր ձին քեշից, խիծաւ, թուրն ըռնից ձեռ:

1 Արթուն, զղասաւ.

2 Թրը. — Պատրաստութիւն:

— Դաւիթ, Էսայ, ի՞նչդ կռուինք.

— Իմ ջեւջ ախալէրն իս, Էսայ Դաւիթ, զիւ գտիս:  
Էսայ. — Դեօրով զանինք մէմէկու.

Էսայ. — Առոք ոկունիս, զիւ իմ ջեւջ ախալէրն իս, յըմնն  
մէկ երիք պըսպ տը զարկե. յառէջ զիւ զարկ, վուր զիւ քան  
զը ջեւջ իս:

209. Դաւիթ կը կանգնը գաշտը մէջ:

Մէլըք Դաւթը մօտէն կը զատացըցը զձին, թուր կը քեշի,  
կը բռնը ձեռ, էն տեխէն հեռսոամ կը քշի ձին, Դաւթըն տը  
զարկե:

Դաւիթ կըսի. — Խա՛ Մարութայ ըանձը Աստուաբածին.  
Խաչ պատրաստին, վար իմ աջ թիվին:

Մէլըք վուր էդա տեղէն կդեայ, աչքիր կարմրեր ի:

210. Վուր Դաւիթ էնու զիւ շման ի, քեանի էնու զոռ կայ,  
զթուրն էլ զարկի:

Խաչ պատրաստին, ծառայ կընեմ էնու քեաբամաթին<sup>1</sup>,  
ըզինք կտայ զիմաց թրին:

Թուր ըլ զպնը խաչին, սկի՛ զոռ չի տայ Դաւթըն.

210. — Մէլըք, Էսայ Դաւիթ, էդա մէկ զարպ<sup>2</sup>:

Էսայ. — Խա՛, մէկ:

Էսայ. — Մէլըք, մէկ էլ զար:

Մէլըքն ի, հառսոտա՛ւ, Էսայ. — Իմ ձիու մանկզիլ<sup>3</sup> քիչ  
էր, պա ձիու մանկզիլ շատացըցիմ:

Զիու մանկզիլ զատացըց Դաւթը մօտէն, զատը զնայ,  
ըսրէկալ զարկեց ձիուն, ձին քշից վար Դաւթըն, խաչ էլի զինք  
թրեց թրը դէմ, էլի Դաւթըն բան չիւտւ:

211. Էսայ. — Մէլըք, էդա էրկու.

Էսայ. — Խա՛, Դաւիթ, էդա էրկու:

Էսայ. — Մէլըք, շիւտ էրա, մէկ զարպն էլ զարկ:

Մէլըք մանկզիլ շամ զատացըցուց. ըսրէկալ զարկեց, շիւտ  
էկաւ. մէկ էլ թուր զարկեց, խաչ էլի զինք էտուր թրը դէ-  
մաց. սկի Դաւթըն բան չըլւաւ:

212. — Մէլըք, զիւ պըճա՛ր, Էսայ Դաւիթ, իմ դեօրն<sup>4</sup> ի:

Էսայ. — Խա՛, ախալէր, քեօ՛ զեօրն ի:

Մէլըք Էսայ. — Դաւիթ, զիւ իզին կտամ, իս էրթամ շտ-  
աբը տակ պառկիմ, զիւ զեաս, ըծը զարկիս:

Էսայ. — Խա՛, զնա՛, պառկի:

1 Թրը. — Զօրութիւն.

2 Հարուած:

3 Թրը. — Ասպարէզ:

4 Հերթ.

213. Մէլըք կդեայ ուր չամբը տակ, մօր կըսի. — Ես իրեք  
դարալ Գաւթըն զարկի, Գաւթը ոկի բան չէրաց, Գաւթ  
կդեայ էս տե ուր զարկի.

— Մէլըք, կըսի մէր, մաք էգա խուրը մէջ:

214. Մէլըք կը մանը խուրը տակ.

Քեառուն գեօմշու կաշը կը գնը վերայ.

Քառուն ջաղը քեար կը գնը վերայ.

Լաւքը կը քեշի քեարիրու վերայ:

215. Մէրն կըսի. — Եմ տղէն, Գաւթ, յառէջ քե կըսիմ  
մի զարկի. վուր կը զարկիս, էրի, զար:

Գաւթիթ գիտի ինչ էրի ի:

Կդեայ, տիսնայ ջաղը քեար, չէ որ խուրու ըերնի գրած  
ոկն բանձրացիր ի, լիս քեշած քեարիրու վերէն, գար վուր  
էնքան Մէլըքի ջանտակ շի:

Ապա մէր էն տե կանգնուկ ի:

Գաւթիթն էլ չըսի Մէլըք խանէք գիւս, տիսնոմ:

216. Գաւթիթ զթուր կէժակին կը քեշի, համա թուր կը  
վերցի, կը բերի վուր տը զարկի, էլ չզարկի կըսի.

— Մարէ, էգա մէկ զարալ տուիմ քե խաթօ, վուր գիւ  
րծը պակիր իո:

Մէկ էլ թուր կը վերցի վուր զարկի, կըսի.

— Աստուած, էգ էլ տուիմ քե խաթօ, վուր իմ կու  
քեա ձեռնովն ի:

217. — Մարէ, էսաց Գաւթիթ, ըծը մնացիր ի մէկ դըարալ:

Մէրն էգա կնկտիրուն, էգա շաւար քեշաղքերուն կըսի. —  
Շիւտ շաւար քեշէք: Փուղը տիրուջ. — Նիւտ փուղ վշէք: Նա-  
զարա զարկողքերուն. — Նիւտ, նազարա զարկէք: Աղջկըտի-  
րուն. — Նիւտ, ձի քեաֆկտիր<sup>1</sup> բռնէք ձի ձեռ, խաղցէք:

— Կընկտիր, գիւր էյ ձի քեաֆկտիր բռնէք ձի ձեռ, խո-  
րուտ խաղցէք, բալի Գաւթ ըրշկայ, ձի տիսնայ, շդակ Մէլըքի  
տեղ. Գաւթը գարալ էնու շառնը:

218. Ապա Գաւթիթ գաի. — Էգա ըծը յապեօլ կէնըն, կըսի,  
ըծը շշկուացնին:

Գաւթիթն ի, զեօր թուր կը զարկի.

Վուր կը զարկի, ջաղը քեար կը կտուի.

Քեառուն գեօմշիւ կաշըն կը կտուր.

Կը տանը Սիվ ջիւր կը կայնացըցի:

219. Գաւթիթ կըսի. — Մարէ, բացէք յիտ, ևս տիսնամ  
զՄէլըք:

2. Քեաֆկտիր = Պղնձէ շիրեփ ծակոտիներով:

— Դիւ դնա՛, մի՞ւ կը բանանք, կը սի՞ւ։

Զի՞ն կը քշի, կդեայ քեարը վերայ կը կանգնը։

Զեռ կտայ, լսե կը թլի դե՞ն, կը տիսնայ ահազին քեռ-  
քեր, յըմենն էլ թրի յեռջև կտոտուած ի, քեարի կտուրքի  
ձեռ կը թլի, թալի դե՞ն, տիսնայ դեօմշու կաշիք, յըմեն փառ-  
չու փառչա էրած ի։

220. Մէլըք ջանդըկի մէկ եան ժխո կուոըլի՞ր ի, մէկ ձեռ  
մէկ եան ժխո մնացիլ ի, չկայ, ցվրուիր, յանթիւնգ—Սիլ ջեւը  
զնացիր ի։

Դաւիթ յիւր աչքիրավ տիտաւ, հաւատաց։

Էսայ.—Մարէ, իս կերթամ, մնացէք բարեօվ, իմ ալս-  
պէս Մէլըք դիւք խանէք գիւռ։

221. Դաւիթ ձեռ դլեօխ կէնի, չտարըից կը լնը դիւս,  
կերթայ ասկեարը մէջ, կըսի. — Զի յըմենուն իզին տուիմ, մէկ  
մէկ ձի տնիր գեացէք. իմ ջանին տուզա էրէք, իմ խօրմօրն  
էլ ողորմի տուէք։ Զի խարճն էլ բախշում ձի։

Եգա ասկեար Դաւիթըն շատ տուզա կէնին, կօխնին, հա-  
մա չըն աւտընայ, թէ Մէլըք սպանուկ ի։

— Ի՞ն, Դաւիթ, կեօպպան քեօ դըլիսիւն, դորիս դիւ դինա՛,  
Աստուած քեօ խիտ, Աստուած քեօ բան յաջուզի, Աստուած  
քե սաղջանութեն տայ, Աստուած քեօ էն խօրմօրըն արքա-  
յութեն տայ։

Դաւիթ էն տեղ շատ կը խնդանայ, փառք կտայ Աստը-  
ծուն ու ձին կը քշի դէմ Սասուն։

222. Եգա ասկեարի դլխաւուրքիր տոկեարն իզին չըն  
իտայ, վուր մէկ մէկ ուր տուն գեայ, կը բեօուան. — Է՞յ, մի՞ք  
էրթայ, էրթանք, Մէլըք տիսնանք, մնա, սութի ի, թէ աղորթի։  
Մէկ մէկու կըսի. — Էնունց խօսքն ի, էրթանք, տիսնանք։

Կգեան, էգա փաշէք, Մէլըք չատըի տակ կը իշին, մէկ  
խատ աղջիկ շրիտ<sup>1</sup> կապոծ մէջքին, կախած ի էգա խուրու  
մէջ, զփլքի ջանատակ, մէկ պղտիկ կտուր ի մնացիլ ի, կըսին։

— Աղջիկ, շրիտ կապի։ Աղջիկ շրիտ կապի ձեռաց, խիտ  
կլայ, խիտ կըսի. — Քեշէք։ Քեշին, խանին զիւռ։

223. Կը խանին, տիսնան մէկ կտուր ի մնացիլ ի. Էն  
կտուրն էլ ինչպէս վառւուկ ի, ինչպէս կրակը մէջ փէտ զնիս  
վառւուր, սիվանայ, սկօն սիվացիը ի։

Վիրուն էն կէս ջանդակ կը սիրին տուն։

Եգա փաշէք էլ կը բեօուան ասկեարն, մէկ մէկ ձի տուն

գեացէք: Մէլըք սպանուիր ի, ձի տուն գնացէք, Մէլըք սպա-

նուիր ի, սպանուիր ի, դնացէք ձի տուն:

Գնացին յըմեն մէկ յիւր տուն:

Ե.

224. Զէ վու Յեօվան զէն ասկեար յըմեն տիսիր ի, յը-

մեն չատրիք տիսիր ի, դնացիր ի յիւր քեաղաք ժողովուղու

ըսիր ի. Էսքան չատը կայ, Էսքան ասկեար կայ: Ժողովուրդ

տուր ի. «Ան վախ, ան վախ, ան վախ» տսպանին Դաւթըն:

գեան յըմեն մի կնիկ աղջիկ տը տանին, ան-վախ, ան-վախ

Տէր Աստուած, գիւր ճար էրա:

225. Էգա քեաղքը մարդն էլ էն բարձր սարը գլեօխ կա-

րակօլ<sup>1</sup> ի դրած, ինչ յապեսվ—ըշշկին ճանթախ թէ Դաւթիթ

կդեայ, եան ասկեար կդեայ, վուր շիւտ գեայ, քեաղքը մար-

դիւռն խապար տայ յիւրինց հեօղ<sup>2</sup> էնին: Էգա մարդկիր գիւր-

պին<sup>3</sup> կայ, գիւրպինեսվ կրշկին գաշտը ճանթախ:

226. Տիսան կեօ մէկ ձիւռուր էկաւ:

Կարաղօլն կընը վե, քեաղքըվէ կը վազնը,

—Մէկ ձիւռուր էկաւ, էսաց, հաւատայ որ Դաւթը ընը:

Յեգարին ըսին.—Դաւթիթ էկաւ:

Յեօվան ըլտւ, տէրթայ Դաւթը յառէջ:

227. Էն գեղական, մարդ, կնիկ, խոլիսիւր, պառաւ, ճիժ

ըիժ յըմեն գեացըն Դաւթը յառէջ:

Դաւթը ըրշկեց, տիսայ ջիւչ ասկեար ի կդեայ.

—Զանըմ, կըսի, Էգա ասկեար ինչ ի, ըծը քեանիմ գիւշ-

ման կայ, կդեան վար ըծը:

Դաւթիթ ձին կը քշե, կըսի.—Զի, գնա, Աստուած ինչ

էրերի:

228. —Զձին քշե, մօտանայ, կըիշկե Յեօվան կեօ յըմենու

յառէջն ի. կըիշկայ տղայ, աղջիկ, գեղական յըմեն էկած ի,

կը ըեօռա.—Խըօխպէր, գիւր էլ իկիր իս իմ խիտ կռիւ:

Խըօխպէր կը ըեօռայ:—Դաւթիթ, մինք եկիր իսք, քիւ վե-

րայ կը խնդանանք, վուր մինք փառք կտանք Աստղծուն սոլա-

մաթ էկար:

229. Դաւթիթ, կըսի.—Էգա կնկտիր յընչի՝ էկած ի:

1 Թրը.—Կարաւուլ—Պահապան: 2 Պատրաստութիւն: 3 Թրը.—

Վիտակ:

— Դաւիթ, կըսի, ինչ դիւ գնացիք, չիւ մկայ էդա շեւարքիր կըլըն Աստուած կը կանցն, կը վախենէն Մարքայ Մէլըք քի սպանի, առանկընիր գէն, քաղքը մարդիր յըմեն սպանէն, կնէտիր առանէն, որ քիւ գալ լսան, յըմեն խնդացան ու ուրախացան. ջիւշ, պոտիկ քիւ յապեօվ էկան:

— Դէ, դառցէք, դնացէք: ըծը տուղան էրէք, Մէլըք սպանիր իմ, զէ դառցէք, դէ, դառցէք:

Էդա խեղճ մարդիր էկան, արթային անիր նոտան. էլ ոկի չըն վախենայ:

Դաւիթն էլ էկաւ ուր տուն, նոտաւ:

230. Էդ պառաւ ըլաւ, էկաւ Դաւիթը մօտ. Էսայ, Դաւիթ, բարեօվ էկիր, Դաւիթ, բարեօվ էկիր:

— Ասաթձու բարին քի, պառաւ:

— Տիսա՞ր, վուր իս քիւ յըմեն ճանրախ շանք տուիմ. ապա որ իս քիւ ըլուէն, գիւ բիրիկ, ծառմ առիր էր կերթէք Մէլըքի վերաց կռիւ, տիսա՞ր, կռիւ քեանիմ զեօսի, քիւ խօս խաթըը խամար քի յեմեն ըան շանք տուը:

— Պառա՞ւ, էսաց, ըծը քինէ մինաթի ի. կդեան ըլնըս ըծը մէր, ըծը մէր չունիմ:

231. — Դաւիթի, իս էլի քի մէր իմ, իս կերթամ իմ տուն, ինչ ըան լոիմ. էլի՛ կդեամ, քի կըսիմ. սկի մի վախենայ, Դաւիթ, ծլիս, ծաղկըս, չիւր մկայ պատիկ էր, ջիւչացար. ծուռ էր, խելքըլացար, էլ ըս տե մի նոտի, կը գնիս վար Յեօվանին կըսիս «Իմ խօր յեօդէն նոտիմ», հըմա խօրոտ պատրաստի, վուր իս կերթամ իմ խօր յեօդէն նոտիմ, հըմա խօրոտ պատրաստի: Քեօ խօր սանդըլքը էն տեղն ի. քիւ ձեռնով քիւ խօր շուրեիր կը խանիս, ծալիս, գնիս ոնտիւկ, թուըն քի՛ւ ձեռնով էլ կախիս, մէկ մարդ էլ կը բռնի քիւ յառէջ, քի ականջ էնը. մէկ մշակ էլ կը բռնիս, քեօ ձին խօրոտ պախի: Դաւիթ, մնացի բարի. իս կերթամ:

232. Դաւիթ Յեօվանին կըսի.

— Յեօվա՞ն, իմ խօր յեօդէն պատրաստի: Հըմա խօրոտ պատրաստի, լիսէ, դօշակ շա՞տ թալ, բարձիր շա՞տ թալ, իս տէրթամ, իմ խօր յեօդէն տը նոտիմ:

— Խա՛, կըսի, մկայ կը պատրաստիմ: Էդա Սասունայ ճըտգ չիւր մկայ ընցուկ էր, մկայ Սասուն ճըտգ վառուաւ, ապա ըը պատրաստիմ, քիւ էրածն որ դիւ էրիր, իս շնտ կը խընդանամ, որ դիւ սկօն կարըն իս. իս գափիմ որ ախշար յըմեն իմն ի, իս կը խնդանամ որ դիւ ասիս, ծիծղանք:

233. Գնաց, յեօդէն պատրաստից, թէ Դաւիթ մէկ ըանէ բովիր, Յեօվան գնաց էրկու ըան իրի:

Յեօդէն խօրուս պատրաստից:

Եկու Դաւիթ, Էսաց.—Յեօվան, կանգնը, էրթանը: Դաւիթ, Յեօվան գնացըն յեօդէն.

234. Դաւիթ էսաց.—Խրեօխպէր, մեզք ի, զիւ ըծը խաց բերիս, ջիւ ը բերիս. մէկ խատ մարդ բռնիս իմ յառէջ, ըծը խաց ջիւ ը բերի. զիւ իմ խօր տեղն իս, խաց, ջիւ ը բերիս, չըմ ուտի, չըմ խմի. մէկ մարդ էլ կը բռնիս, ըծը շախի, մէկ մարդ էլ կը բռնիս, իմ ձին շախի, պախի:

Յեօվան գնաց բռնից, իրի, էսաց—Թէ Դաւիթ ձի ինչ կըսի, Էնու խօռը տէնիս:

235. Մէկ մարդ էլ բռնից.—Թէ Դաւիթը ձին ալ շախիս:

Դաւիթ էսաց—Խրեօխպէր, հախ ինչ իս տուը էղա մարդիրուն:

Խաց—Ամիս խինդ մէճիթի.

Խաց.—Իս ամիս կտամ տաս մէճիթի վաւսկի:

Յեօվան թուզից գնաց տուն:

236. Դաւիթ էսաց.—Մշակ, գնա, իմ ձին ջրի, սափուր առ, գնա յաղըիւր, անուշ ջիւ ը ի, պղընձ էն տեղն ի, զի յառջև իմ ձին թը խմի:

Մշակ առից սափուր, գնաց յաղըուր, լիք ջիւ ը էսաց, էկու, գնաց վայախ, լցից պղինձ, վիրուց տանը գնը յիւ ջիւ ձիւն որ խմի, ձին մէկ ուր գլեօխ թախթըլից: Որ թախթըլից, էդա մշակ խելքամազ ըլտւ, ընկեաւ գետըն, մեռաւ:

Դաւիթ կանգնաւ, «մշակ չերի, մկայ բանմ ելիր ի»:

237. Խնաց տիսաւ մշակ յերկէն պառ կիր ի.

—Տօ՛ մշակ, գօ՛ մշակ, կը կանչի: Մշակ սկի ձէն չի տայ:

Մէկ քիչ պար ջիւ ը լցից յերու վերայ:

Մշակ աչքիր բացից, Դաւիթ ձեռ տուից, կայնացըցուց:

Խաց.—Մշակ, ի՞նչ ըլտաւ քի:

Խաց.—Դաւիթ, իս կերթամ իմ տուն:

238. —Վրէ կերթան, մշակ

—Ախը քեօ ձին մէկ օր ըծը կապանի, գլեօխ թախթըլից, Էնու զարպից իս վախեցաց, քիչ էր իս մեռնէր, էլմ զիւ խառար:

Խաց.—Ե՛, յիմար ձին, էդա մարդ իս բռնիր իմ քի ջիւ տայ, քի գեարը տայ, քիւ քեամակ աղէկ թիմը, զիւ ընչի չըմ թուրիկ, իս բալքիւ յիւրիշ տեղ կերթամ: զիւ կը մնաս անօթի, ծարաւ, քի գեարը, ջիւ տուող չըլնը: հա՛, ճանչի էդա, զքի պախացող ի, խօրստ ճանչցի:

239. Դաւիթ կըսի. — Մշակ, պղընձ վերու, տար ամ յիւնցիւ:

Էսաց. — Իս կը վախենամ: Էսաց. — Մի վախենայ, տա՛ր գի: Մշակ զպղընձ վերուց, ձին յիտ քեշուաւ, պղընձ զրից յիւնջիւ, ձին էկաւ խմբից զջիւր: Զին էլ բան չէնը:

240. Մշակ մշաց գետը իրի, դրից մառւր, ձին յիտ յիտ քեշուաւ, ապա էրի, կերաւ:

— Մշակ, էսաց. — Զին մուր գետըն կուտի, խօսսաւ կը քիւրիս:

— Դաւիթ, էսաց մշակ, գիւ կերթաս, իս կը վախենամ:

— Չէ, էսաց, էլ իմ ձին քի բան չըսի:

241. Դեարն կերաւ, պրծաւ, մշակ ձիու քետմակ ար քիւրէր, հա կը վախէնէր: Զի զիւր քետմակ հա կը մօտացըցէր, որ մշակ քետմակ քիւրի:

Մշակն ի, յոշիկ յոշիկ ձեռ կը զնի վար քետմկին, հա կը քիւրի, քիւրից կը զնը, ձին էլ բան չէնը, քիւրի կը պրծնի:

Վուր քիւրից պռծաւ, ձին ձէն չտուից, աւ իլ իրի, աւ լից, զուպա խալէչէմ էլ քեշից վար քետմկին, ըլաւ ծծլաց, խնդացաւ, էկաւ Դաւիթը յեօդէն:

Էսաց. — Դաւիթ, քիւր ձին էլ ձը չը զարկից:

Էսաց. — Ե'լ մի վախենայ իմ ձիուց, գիւ էրթաս, իմ ձիու մուրու տակն էլ քընիս քիւր վերայ վուտ չդնի, քի կը պախի հալաւ:

242. Մնաց յեվարին, Էն գեղի իշխանքտիր յըմեն ժողովուան, էկան Դաւիթը մօտ, Դաւիթը յեօդէն:

Դաւիթ էսաց. — Վ.քէ, յըմեն օր չըք իգեայ, յէս օր իկիք:

— Զիւր յէս օր մի ճրագն ընցուկ էր, յէս օր Սասունայ ճրագը վառուաւ, միք յըմեն օր աը գեանք, հա քիւր մօտ տը զրուցինք: Մէկ-էրկու շաբաթ հա կերթէն կը զըուցէն, կգէն յիւրինց տնիր էգա քետղքը իշխանքտիր:

## Բ.

### Անկեան բաղդ չկայ.

243. Յեօվանի կնիկ կը լնը, շաքետըլամայ խաց<sup>1</sup> կը թխի գեօվառուկ. Խաւ կը մուրթի, կիփի. մեղը, կարագ, եօթը տառուայ գինին կը պատրաստի, կը լնի ուր խօրոտ—խօրոտ շուրիր աղէկ մը կը խագնի. աշքեր կը գեղի, պսկիք<sup>2</sup> կը խանի. խօրոտ—խօրոտ կունդուրեք<sup>3</sup> կը խագնի: Յեօվան քնուկ ի:

<sup>1</sup> Նարարեղին: <sup>2</sup> Գանգուր: <sup>3</sup> Կարմ ոտնաման: